

ՄԱՐԶԻԿ

مارزيك

مجلة رياضية شهرية
تصدرها جمعية الهمتنمن بيروت

marzig
SPORTS MAGAZINE

44-ՀՆ ՏԱՐԻ ԹԻՎ 433 - Vol. XXXXIV N° 433 - العدد ٤٣٣ - السنة الرابعة والاربعون



**«Հ.Մ.Լ.Մ.Ի ՊԱՏԳԱՄԱՒՐՐԱԿԱՆ 13-ՐԴ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԸ
ՄՆԳԱՄ ՄՁ ԵԽՍ ՈՒԽՏԵՅ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԱՐՅԱԽԻ ՀԱՄԱՐ,
ՈՐ Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆՆԵՐ ԱՐՅԱԽԻ ԴՐՈՇԼ, ՊԷՃԵՐԼ
ԿՐԵԼՈՎ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՒՆ ՊԻՏԻ ՅԻԾԻ ՅԻԾԵՅՆԵՆ,
ԹԷ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԵՐԱԶ ՄՁ ԿԱՅ, ՈՐ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՆԱՅ»**

2-7 Հոկտեմբեր 2023-ին հայ ժողովուրդի արդի պատմութեան ամէնէն փորորկալի, տագնապալի, ճակատագրական օրերուն Հայ Մարմնակըրքական Ընդհանուր Միութիւնը գումարեց իր Պատգամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովը, որուն ընթացքին կարեւորութեամբ քննեց Արցախը Հ.Մ.Լ.Մ.Ի աշխատանքներուն մէջ մնայուն մերկայութիւն դարձնելու հրամայականը եւ որոշեց պահպանել Արցախի Հանրապետութեան խորհրդանշները, հաստատել «Հ.Մ.Լ.Մ.-Արցախ հիմնադրամ»ը, մշակել Արցախն բնի տեղահան-

ած փոքրիկներու համար ծրագիրներ եւ այլ կարեւոր առաջարկանքներ:

Պատգամատրական Ընդհանուր Ժողովին եւ Հ.Մ.Լ.Մ.Ի նորընտիր Կեդրոնական Վարչութեան քառամեայ ծրագիրներուն մանրամասնութիւններուն տեղեկանալու նպատակով Պէյրութի «Ազգակ» օրաբերքը հետեւեալ հարցազրոյցը կատարեց Հ.Մ.Լ.Մ.Ի նորընտիր Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեան հետո:



2-7 Հոկտեմբեր 2023-ին Հայաստանի մէջ կայացաւ Հ.Մ.Լ.Մ.Ի Պատգամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովը, որուն ընթացքին, իր ընկալեալ օրակարգի քննարկումէն ամէնէն գդնդակ օրերու ընթացքին: Ի՞նչ հարցեր քննարկուեցան: Մանրամասն կերպով անդրադառնանք մանաւանդ յառաջիկայ քառամեակի ծրագրերուն՝ ըլլան անոնք սկառուտական թէ մարզական:

Նախ խօսինք Պատգամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովին մասին, որ տեղի ունեցաւ հայ ժողովուրդին համար վերջին դարաշրջանին ամէնէն գդնդակ օրերու ընթացքին: Ի՞նչ հարցեր քննարկուեցան: Մանրամասն կերպով անդրադառնանք մանաւանդ յառաջիկայ քառամեակի ծրագրերուն՝ ըլլան անոնք սկառուտական թէ մարզական:

- Հ.Մ.Լ.Մ.Ի Պատգամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովին թուականը զուգագիպեցաւ հայ ժողովուրդին համար ճակատագրական ժամանակաշրջանի մը: Մէկ ժողովի առաջ մենք Արցախի Մեկուսի շրջանին հիմնադրութենէն անմիջապէս ետք կը տօնախմբէնք ազատ Արցախի Մեկուսի շրջանի ներկայացուցիչին առաջին մասնակցութիւնը Հ.Մ.Լ.Մ.Ի գերազոյն ժողովին, իսկ չորս տարի ետք, ահաւասիկ, Արցախի ներկայացուցիչը Ընդհանուր Ժողովին պիտի մասնակցէր, եթէ արդէն Արցախը յանձնուած էր թշնամին: Պահը ճնշչէր, լրջախութիւն պարտագրող: Այսպիսի մթնոլորտի մէջ կայացաւ ժողովը, իսկ անոր որոշումներն ալ որոշ չափով յատկանշական առումով յատկանշական էր երկու իրողութիւն. առաջին՝ մասնակիցներուն 60 առ հարիւր առաջին անգամն էր, որ կը մասնակցէր Պատգամատրական Ժողովի, իսկ երկրորդը՝ անոնց կէսէն աւելին 25-35 տա-

րիքի միջն երիտասարդներ էին: Հետեւաբար, Պատգամատրական ժողովը Հ.Մ.Լ.Մ.Ի խական պատկերը կը ներկայացընէր՝ իբրև Սփիւռքի ամէնէն երիտասարդ եւ աշխոյժ միութիւնը: Հոն էր երիտասարդութիւնը, հոն էին նոր գաղափարները եւ նոր միտքերը՝ լիցքարելու համար յառաջկայի աշխատանքները եւ ուրուագծելու նպատակային նոր հորիզոնները: Այս իրադրումը կատարեց Պատգամատրական Ժողովը եւ այդ պատճառով կ'ենթադրեմ, որ յաջող էր:

Արցախի օրակարգին առընթեր, Հնդկանուր Ժողովին եւ նորընտիր Կեդրոնական Վարչութեան անդրանիկ նիստով եղբացուած որոշումներէն կ'ուզեմ յիշել հետեւեալները:-

1.- Հ.Մ.Լ.Մ.Ի համագութեային միութիւն ըլլալու հանգամանքը աւելի եւս շեշտելու նպատակով, համագութեային ձեռնարկներու կողքին, մնայուն ժամանակացոյցով կազմակերպել ցամաքամասային բանակումներ, մարզախաղեր, դիւանական ժողովներ եւ սկառուտական իմբապետական համագութեամարներ:

2.- Վերոյիշեալ առաջադրութեամբ, կազմակերպական հզորացման եւ գաղափարական մէկ միութեան պատկանեկութեան նպատակով մարմիններու կամ գործող միաւորներու ներկայի կիրարկուած ուղղահայեաց յարաբերական գործելաձեւի կողքին, հաստատել հորիզոնական յարաբերական ցանցեր:

3.- Միութեան սկառուտական եւ մարզական ճիւղերու կողքին հաստատել կազմակերպ երիտասարդական ճիւղ:

4.- Հ.Մ.Լ.Մ.Ի մարդումի հսկայ կարելիութիւններու համագործ օգտագործումը՝ ազգային, միութենական եւ տնտեսական մարզերու մէջ:

Արցախի էր կիզակէտը Հ.Մ.Լ.Մ.Ի Պատգամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովին, որուն ընթացքին քննարկուեցան Արցախի վերաբերող հարցեր:



Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի մասնաճիւղը Հայաստանի մէջ պիտի շարունակէ՝ իր գործունէութիւնը, թէ՝ պիտի միաձուլուի՝ ըստ արցախիցներու Հայաստանի մէջ բնակութեան վայրեռուն, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ. հետո:

- Նախ այս հարցազրոյցին ճամբով հաստատեմ, որ Հ.Մ.Լ.Մ.-ը եղան հայ իրականութեան մէջ գործութիւն ունեցող եւ միութիւններուն, կառոյցներուն կամ գործող ուժերուն առաջինը, որ որոշեց կանգուն պահել Արցախի իր միաւորը:

Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի Մեկուսի միաւորը պիտի մնայ կանգուն եւ պիտի գործէ անկախ, հետեւաբար միաձուլումի հարց չկայ:

Կայ գործունէութեան վայրի-կեդրոնի հարց, նկատի ունենալով, որ Արցախը գրատուած է Ազրակճանի կողմէ: Այնքան ատեն որ այդպէս է իրավիճակը, Արցախի Մեկուսի միաւորը պիտի գործէ մնալով վտարանդի, յար եւ նման ասկէ հարիւր տարի առաջուան մէր միաւորներու պարագային, երբ Հ.Մ.Լ.Մ.-ը դարձեալ վտարանդի եղաւ Առաջին Հանրապետութեան սահմաններէն եւ գործեց Սփիւռքի մէջ՝ միշտ նպատակը, որ Արցախը գրադարական ազատագույն է կողմէ: Կամքան ատեն որ այդպէս է իրավիճակը, Արցախի Մեկուսի միաւորը պիտի գործէ մնալով վտարանդի, յար եւ նման ասկէ հարիւր տարի առաջուան մէր միաւորներու պարագային, երբ Հ.Մ.Լ.Մ.-ը դարձեալ վտարանդի եղաւ Առաջին Հանրապետութեան սահմաններէն եւ գործեց Սփիւռքի մէջ՝ միշտ նպատակը:

Մինչ այս Մեկուսի շրջանի անդամներ, որոնք ստիպուած են կայ այս այդպէս, մենք պիտի պահենք այդ թիւը՝ իբրև իւրայատուկ թիւ:

Մինչ այս Մեկուսի շրջանի անդամներ, որոնք ստիպուած են կայ այս այդպէս, մենք պիտի պահենք այդ թիւը՝ իբրև իւրայատուկ թիւ: Այսպիս պահենք այդ թիւը՝ իբրև իւրայատուկ թիւ:

Մինչ այս Արցախի շրջանի անդամներ, որոնք ստիպուած են կայ այս այդպէս, մենք պիտի պահենք այդ թիւը՝ իբրև իւրայատուկ թիւ:



թիւններ ունի ան իր ընտանիքին, շրջապատին, միութեան, ազգին եւ հայրենիքին հանդէպ:

- Հ.Մ.Լ.Մ.ականը ազգասէր հայ է, բայց ազգայնամոլ չէ. այլասէր չէ, բայց այլը յարգող է:

Սակայն Հ.Մ.Լ.Մ.ականը «Նահատակ ցեղի անմահ»ն է: Միայն Հ.Մ.Լ.Մ.ականին համար «Կատարն հայրենի»ն դրաւեալ Արարատն է, որուն կատարին Հ.Մ.Լ.Մ.ականները միշտ կ'ուխտեն «Կոժողել դրօշակն Եռագոյն»: Հ.Մ.Լ.Մ.ականները այս խոհալը իրականացներու պատրաստ անսասա'ն յառաջացող «Կամաւոր բանակ»ի տարագաւորներն են:

Այս գաղափարական հիմքով եւ հայ ժողովուրդին ու ամբողջական Հայաստանի բարօրութեան ի սպաս դրած հայորդներն են Հ.Մ.Լ.Մ.ականները:

Վերոյիշեաններէն ոչ իսկ մէկը կրնայ հասկնալ օտար մարդկար կամ սկառաւուր, իսկ եթէ հասկնայ՝ իրազործելու պատրաստ չըլլար, իսկ եթէ պատրաստակամութիւն յայտնէ, կը պահանջէ վարձատրութիւն: Հետեւարար, կամաւոր տարագաւոր չըլլար, այլ՝ միայն վարձկան:

Բացատրելու համար հայ եւ օտար մարզիները զատորուշոյ յատկանիշերը բատորութիւններու բատականով:

Գալով հարցումի երկրորդ բաժինին, Հ.Մ.Լ.Մ.ի պարտականութիւններուն եւ պարտաւորութիւններուն ծիրը, ինչպէս յիշեցի, ազգի եւ հայրենիքի բարօրութիւնն է, բարգաւաճումն է: Ազգ, իր բոլոր բաղադրիչ տարրերով՝ ընտանիք, դպրոց, կրօնք-եկեղեցի, մշակոյթ, բարքեր: Հայրենիքը, իր հողով, ապահովութեամբ, ազգային ժառանգութեամբ, համակարգով եւ տնտեսական հզօրութեամբ:

Հ.Մ.Լ.Մ.ի շարքերուն մաս կը կազմեն բազմաթիւ հայորդներ՝ Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, բայց կան նաև հայեր, որոնք այս միութեան մէջ ըլլարու եւ միութենականի փորձառութիւնը ապրելու առիթը չեն ունեցած: Զեր խօսքը՝ մեր այդ հայորդներուն, կոչը թերեւս՝ միանալու Հ.Մ.Լ.Մ.ին:



Հարցազրոյցը վարեց՝
Մարինա Համամձեան



Հ.Մ.Լ.Մ.ի ՍԿԱՂԻՏԱԿԱՆ ՑՈՒՇԵՐԻՍ-Ե-

ԴՐՈՒՅԳՆԵՐ ՄԵՐ ԱՐՃԱՆԵՐԸ ԵՒ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Յարութ Չերիճեան
haroutchekijian.wordpress.com
ՊԵՅՐՈՒԹ

Եւ արուեստական չնչառութիւն տալցու քննութիւն անցրնել), քննութեան պատասխանատու խմբապետ եղբ. Ճանիկին առաջնորդութեամբ, հասանք ալեկոծ եւ վտանգաւոր նկատւող, սակայն շատ գրաւիչ Պէյրութի Ռամէթ էլ Պայտայի ձրի՝ ժողովրդային ծովեզերքը: Առաջին քննութիւնն էր՝ շուրջ 20 մեթր պարզ լողալ, ապա վերադառնալ սուզուելով՝ ջուրին տակէն լողալով:

Եղբ. Ճանիկ ծովուն մէջ, ցամաքէն շուրջ 50 մեթր հեռու, մեկնարկի եւ աւարտական կէտին կանգնեցուց զիս, իսկ այլ սկառու մը՝ շուրջ 20 մեթր անդին, վերադարձի կէտին, մինչեւ մեր ուսերը սուզուած եւ տեւապէս միջահասակ ալիքներու քմահանգիբն ենթակայ: Եղբ. Ճանիկ աւելի մօսու էր եւ մէկ կը կանչէր սկառուաները լողի քննութեան, որուն աւարտէն ետք իրաքանչւրին բարձրաձայն նիշ մը կու տար եւ առանց ինծի նայելու, թէ տեսրակ ունէի՞ կամ ո՞՝ «Արձականութեամբ՝ Հ.Մ.Լ.Մ.ը, զիրենք պիտի կանչէ ներս, տուն: Ճշմարիտ իրականութիւնն է, որ կայ հայ իրականութեան մէջ գործող միութիւններու 18-էն 35 տարիին անդամներու տասնապատիկ թիւով երիտասարդներու լայն հասարակութիւն մը, որ պէտք է ներառուի մեր միութենական համայնքում աշխատանքներուն մէջ:

Ստորեւ կը ներկայացնեմ սկառուական օրերէս շարք մը յուշ-դրուագներ, առանց ժամանակագրական կամ այլ կարգի:


«ՀԱՅՐ ՄԵՐ»Ը ԵՒ...

ԿՈՄԻՏԵԽԻՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻԼԸ

1962-1963 տարիներուն որոշուեցաւ էշրէֆիէի «Ազատամարտ» ակումբի սրահին տանիքը օգտագործելի դարձնել մէկն էր՝ «Գիտալ լողալ, սուզուիլ, խեղդամահ մը ազատել



Զախին՝ Ռամլէթ էլ Պայտայի ծովեզերքը: Աշին՝ եղբ. Ճանիկը (Յակոբ Ռուերիչեանը) եւ «լացող ծառը»:



Այսօրուանն «դուրս»ի նպատակը քանդել է ազգայինը, փոշիացնել բարոյական արժանիքները եւ արժեհամակարգերը:

Կը յուսանք երիտասարդութեան ուղղաւած մեր հայահաւաքի կոչը կը գտնէ իր արձագանքը:

Հարցազրոյցը կ'ուզեմ փակել 106 տարեկան միութեան անդամներուն ուղղաւած հրամանով՝ ՅԱՌԱՇ, ԿԱՄԱՒՈՐ ԲԱՆԱԿ:



Ձախին՝ Հ.Ս.Ը.Ը.Ի Պէյրութի մասնակիւնին բանակումը. Տէյր զլ Շարֆ. 2023-ին:
Աջին՝ բանակումի ընթացքին գործածությունը նշանակած է:

Ցածախ լողալու համար կ'երթայինք այնտեղ, սակայն ժամանակը չէր բաւարար թէ՝ լողալու եւ թէ տեղույն քարայրները հետաքաղաքացին համար: Ուստի, որոշուեցաւ միօրեայ բանակումով մը այս փափաքը գոհացնել: Շաբաթ օր մը, յետմիջօրենք, բանակումի գոյքերը շալկած, շուրջ 30 սկսուառով, հետիւն ճամբար «Ազատամարտ» ակումբէն եւ կեղրոնական Բարձրագոյն Վարժարանի քովի աստիճաններէն դէպի «Արմենիա» պողոտայ, ուրկէ կ'անցնէն Պէյրութէն դէպի արևելք եւ հիւսիս ուղղուող փոխադրակառքերը: Մինչեւ յարմար փոխադրակառքը ապահնեն տեղաւորությունը անընդունակ լինի տակած մասին, մոտակայ մայուսայն հասնիլ արդէն մթնոցաւ: Իսկ մայրուղին դէպի ճշդուած բանակավայրը շուրջ 2 քլմ. պէտք էր հետիւնն ուղղութիւնը մութին, հողով եւ ժայռերու վրայի արահետով: Լուսարձակներով՝ ապահնով հասնի բանակավայր, վրանները լարեցինք եւ ընթրիք ու քիչ մը գուարճանալէ ետք բաւական յոդնած՝ քնացանք:


Առաւառուն, նախաճաշէն ետք, ժայռերու վրայով իջանք ծով, երկար ժամեր լողալով եւ այնտեղի քարայրները հետախուզելով: Հասսաւ վերադարձի պահը: Մեր վրանները 4-5 հոգինոց էին եւ իւրաքանչիւր սկսուա երկու ծածկոց կը բերէր, մէկը գետինը փոելու, միւսը՝ ծածկուելու: Քիչեր քնապարկ ունին: Երբ մեր վրանը քակեցինք եւ իմ գետինի ծածկոց վերցուցի՝ ճիշդ պառկած տեղու, կոնակիս տակ, գալարուած էր կլոր-կլոր խիտ լրջանակ կազմած՝ բժամատի հաստութեամբ փայլուն սեւ օձ մը, որ տեղէն իսկ չշարժեցաւ, սակայն իր տեսքը ցնցեց բոլոր:

Երկրորդը, երբ դէպի մայրուղի պիտի վերադառնայինք, բոլորս ահ ու սարսափի մատնուեցանք, տեսնելով գիշերով մեր եկած ուղին: աներեւակայելիորէն, այդ բարձր քարայր ժայռին ճիշդ վրան ու եզերքէն եկած էինք, ապրանքները շալկած, ինչ որ ցերեկին իսկ վտանգաւոր է եւ մէկը չի համարձակիր այնտեղէն քալել...:

Անշուշտ, այլ ուղիով վերադառնք:

ՄՈՒՍԻ ՍԱՐՔԸ

Նորընծայ սկսուատին գիտելիքներուն մաս կը կազմէ հե-



ջրանցքին ցարդ կառուցուած բաժինին ծայրը, որ Տաղեան ջաղացքին դիմացն է: Այստեղ տեղադրուած շինարարներուն աստիճանէն իջնելով՝ ուղղուեցանք դէպի գետին աղբիւրը, մինչեւ «Փըսըր Պաշա»՝ Մեծ Տիգրանին կամուրջը: Խանդավառութիւնը մեծ էր, եւ այժմ, արշաւին մասնակցող գայլիկներէն Յակոբ էր էքմէքնեան իւրաքանչիւր անգամ որ հանդիպէք էր, կը յիշէ այդ անմուանայի արշաւը: Մեր գայլիկներէն էին, ապա սկսուատներ՝ Մարտիկ Պօղոսեանը, Վահէ Պէրպէրնանը, Վիգէն Մարգիսեանը եւ ուրիշներ:

ԱՏՈՆԻՄԻ ԲԱՆԱԿՈՒԽԸ

1966-ին, գայլիկական մեր առաջին բանակումը կազմակերպեցի շուրջ 25-30 գայլիկներու համար: Ունէի օգնական Պալու մը եւ երկու Վարիչ Վեցեակապետեր, որոնք ատակ ու բաւարար մեծկակ էին: Գումակային աշխատանքները կատարեցինք, բանակումին գոյքերը պատրաստեցինք, ակումբին մօտակայ նպարավաճառ Գէրոդէն (Ճորճ) ապահնովեցինք պաշարը, եւ Ուրբաթ առաւած ժամը 8-ին ճամբար պիտի ելիչինք, երկու գիշեր բանակելու եւ կիրակի կէսօրէ ետք վերադառնալու համար: Մէկներու ժամը անցաւ, բոլոր գայլիկները եկան, սակայն Պալուն ու երկու Վարիչ Վեցեակապետերը չեկան: Գիշեր մը առաջ, ժողովին, անոնք խանդավառ էին....: Իրեւ մարզուած Ա. կարգի սկասուա՝ ամէն գնով բանակումը պէտք էր յաջողանէի, վրաս առնելով բոլոր աշխատանքները, մանաւանդ բեռնակրութիւնը:

Վերեւ նշուած ուղիով (տէ՞ս «Թապարժայի բանակումը» հաստուածը), ակումբէն «Արմենիա» պողուտայ պէտք է երթայինք բանակումին իրերու շալկած, սակայն փոքր գայլիկներով, որոնք հազիւ իրենց պայտսակները կրնային շալկել... չորս միջակ վրաններ եւ մէկ փոքր վրան՝ իրենց կայմերով ու ցիցերով, խոչոր կաթայ մը, լապտերներ, ցանկապատի պարաներ ու պարէնը....: Մեր ուղեւորութեան այ բաժինը երկու մասի բաժնեցի. մինչեւ վարժարանի քովի աստիճանները, քիչ մը մեծկակ գայլիկներու օժանդակութեամբ, երկու անգամով կրեցի բոլոր ծանր գոյքերը: Երկրորդը՝ աստիճանէն



Ձախին՝ Բանակումի ընթացքին արշաւ, աջին՝ Երեայրներ Ժիրայր Սարգսեան եւ Վահէ Մեսրոպեան: Աջին՝ Եղբայր Աքելլային (Յակոբ Կարապետեան) հետ, 2001-ին, Պէյրութ այցելութեան՝ Սայիսեան փառատօնին առիթով. Պուրծ Շամուտի դաշտին մուտքին:

«Արմենիա» պողուտայ, կրկին երկու անգամով...: Տակաւին, կը մնար բանակավայր հասնիլը եւ բանակավայր հաստատելը...

Բանակավայրը Պէրպէրթէն շուրջ 15 քլմ. դէպի հիւսիս, մայրուղիին աջ լեռն կողմն էր, որ այդ ժամանակ տակաւին անտառ էր. Սլաֆ անունով ընկերութիւն մը այնտեղ հողեր կը վաճառէր, եւ մեր բանակավայրը՝ միութենականի մը տան շինարարութեան կիցը գտնուող հողաշերան էր, որուն շուրջ պիտի օգտագործէինք: Փոխադրակառքէն իջանք, ապրանքներն ալ իջեցուցինք: Մինչեւ հու խանդավառ եւ ուրախ էին բոլորը:

Հիմա, արեւուն տակ, շուրջ երկու քիումեթիր, հետիոտն, դէպի բանակավայր պիտի ուղղուէինք եւ ապրանքները հասցնէինք... Երկու մեծկակ գայլիկ ապրանքներուն քով պահակ կանգնեցան եւ վոհմակին հետ ծանր բեռներ շալկուի շալկապետերը ապահնականութիւնն ակրած կարուցած գոյքուի հարաբերակառ պաշարը, եւ Ուրբաթ առաւած ժամը 8-ին ճամբար պիտի ելիչինք, երկու գիշեր բանակելու եւ կիրակի կէսօրէ ետք վերադառնալու համար: Մ'էկներու ժամը անցաւ, բոլոր գայլիկները եկան, սակայն Պալուն ու երկու Վարիչ Վեցեակապետերը չեկան: Գիշեր մը առաջ, ժողովին, անոնք խանդավառ էին....: Իրեւ մարզուած Ա. կարգի սկասուա՝ ամէն գնով բանակումը պէտք էր յաջողանէի, վրաս առնելով բոլոր աշխատանքները, մանաւանդ բեռնակրութիւնը:

Երեւեկոյեան, եղբ. Աքելլան (Յակոր Կարապետեան) այցելութեան եկաւ: Զայն կանչերով գիմաւորեցինք ու երբ շարք շարուեցանք, «Ո՞ւր են միւսները» հարցուց, որովհետեւ իր առջեւ բոլորը հազիւ 7-10 տարեկան փոքրեր շարուած էին, քանի մը հատն ալ շատ մանրակազմ էին՝ վիգէնին նման... Հինչակիս հու հասաք, ինչպիս բանակավայր հաստատեցիք» հարցումներով, որոնք հազիւ իրենց պայտսակները կրնային շալկել... չորս միջակ վրաններ եւ մէկ փոքր վրան՝ իրենց կայմերով ու ցիցերով, խոչոր կաթայ մը, լապտերներ, ցանկապատի պարաներ ու պարէնը....: Վերադրաձին համար Աքելլան այլ կարգադրութիւն մը ըրաւ, իսկ մենք երկու օր, աշալուրծ հակելով՝ վայրկեան մը իսկ չքնանալով, առանց փորձանքի աւարտեցինք բանակումը:

ՄԷՑՐՈՒԹԱՅԻ ԲԱՆԱԿՈՒԽԸ

Հաճելի դրուագներ կան նաև Պէրպէրթի Ա. խումբը՝ քա-




ՎԿԱՅՈՒԹԻՒՆԵՐ Հ.Մ.Լ.Մ.Ի ՖՈՒԹՊՈԼԻ ՓԱՌԱԽՈՐ ԱՆՑԵՎԱԾԵՆ

«Մարզիկ»ի այս թիով կը շարունակեմք լոյս ընծայել Հ.Մ.Լ.Մ.Ի Հայէպի և Պէյրուի ֆութպոլի անցնալի «ասդրդ»երկն, մարզիչ, վարչական, վաստիակաշագու Հ.Մ.Լ.Մ.Ական եղբ. ճորճիկ Ռ-ասպիկնենեանի յուշերը (Չ. մաս), որոնք իրեւե հում ապաղձ կրնան մեծապէս օգտակար ըլլալ միութեան մարզական պատմութիւնը գրելու կոչուած ապագայ պատմագիրին:

Յուշերը, մաս առ մաս, 19 բաժինով, առաջին անգամ իրավարակուած են Հայէպի «Գանձասար» շարաբարերին մէջ: «Մարզիկ» զանոնք կը վերահրապարակէ միացեալ շարքով (երեք-չորս մաս միասնաբար) և համապատասխան պարշաճեցումներով:

«Մ.»



ԵԱՄՆԱԳԵՎԵԼ 6 ԿՈՂԵՐԸ:

Կարելի՞ է ուշադրութեամբ հետեւիլ բոլոր արդիւնքներուն եւ հաստատել վերեւ նշուած եզրակացութիւնները:

Ֆութպոլի հաւաքական խաղ մըն է եւ ոչ՝ անհատական, ինչպէս բոլորս գիտենք: Հետեւաբար, կը նշանակելը արդիւնք է հաւաքական գործակցութեան, անսակարկ գոչողութեան եւ յարատել պայքարի: Ճիշտ է, որ յաճախ կը գտնուին բացառիկ մարզիկներ, որոնք իրենց ունեցած իւրայատուկ չուրզներու, կարողութիւններու, ֆութպոլիստի հմտութեան, փորձառութեան եւ անհատական ջանքերուն չնորհիւ կը յաջողին գեղեցիկ կողեր նշանակել, սակայն ընդհանրապէս հաւաքական ջանքն ու աշխատանքը եւ կատարեալ գործակցութիւնը դաշտի վրայ, եւ ընդհանրականը անհատականէն վեր դասելու բարձր գիտակցութիւնը, խումբը կ'առաջնորդեն դրական արդիւնքներու եւ տպաւորիչ յաղթանակներու:

Այսպէս եղաւ Հ.Մ.Լ.Մ.Ի. ֆութպոլի խումբը անցեալին, եւ չնորհիւ Հ.Մ.Լ.Մ.Ի. համայն ընտանիքի դրական գործակցութեան, անսակարկ նուիրումին ու գործօն մասնակցութեան, խումբը յաջողեցաւ արդարացնել իր վրայ դրուած յոյաերն ու սպասումները, եւ Հ.Մ.Լ.Մ.Ի. պատմութեան էջերը հարստացրեան, Սորիս ֆաքրա, Գէորգ Աւրնեան, Սամիր ֆաքրա, Անդրանիկ Մալեան, Գօգօ Քիլէճեան, Գրիգոր Սեւալեան եւ Ճործիկ Շատրւակի անհատութեան հարուստ ու շքեղ էջերը:

Փա՛ռք ու պատիւ Հ.Մ.Լ.Մ.Ի.:

Բի՛ւր յարգանք եւ երախտագիտութիւն բոլոր անոնց, որոնք համեստութեամբ, հաւատարմութեամբ, գերգոչողութեամբ եւ առաւելացոյն կողեր նշանակուները: Ճործիկ Ռաստեկենեան 12 կոլ, Գէորգ Աւրնեան 5 կոլ, Գօգօ Քիլէճեան 5 կոլ, Սամիր ֆաքրա 5 կոլ, Անդրանիկ Մալեան 4 կոլ, Գրիգոր Սեւալեան 2 կոլ, Սարգս (Աբով) 2 կոլ, Սորիս ֆաքրա 2 կոլ, Սերոբ Մերթիւնանեան 1 կոլ: Գումար՝ 38 կոլ: Հայէպի հաւաքականի կարգ մը այլ մարզիկներ (Աշիլի) նշանակած

Վարձքը կատար բոլորին:

Սատորեւ կը ներկայացնենք յիշեալ կարեւոր նուաճումները եւ անոնց արդիւնքները:

1. 1962-ի նախագահական բաժակի աւարտական, Դամասկոսի Աչիլի դէմ, արդիւնք՝ 3-2 ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.: Կողերը նշանակեցին եղբայրներ Սարգս (Աբով) 2 կոլ եւ Գէորգ Աւրնեան 1 կոլ (յաղթանակի կոյլ):

2. Հ.Մ.Լ.Մ.-ի բարձր ոստիկանութեան խառն խումբ: Ամրցում 2-1՝ ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.: Կողերը նշանակեցին եղբայրներ Գէորգ Աւրնեան եւ Գօգօ Քիլէճեան:

3. Երկրորդ մրցում՝ արդիւնք 1-1: Մրցումի աւարտէն 18 վայրկեան առաջ իրաքեան խումբը դաշտէն հեռացաւ, բողոքելով վենալիքի յայտարարելու իրաւարարի սուլիչին դէմ: Հ.Մ.Լ.Մ. յաղթական հռչակուեցաւ: Խումբին կոլը նշանակեց եղբ. Գէորգ Աւրնեան:

4. 1965-1966 նախագահական բաժակի մրցումները: Նախավերջին մրցում, Տէր Զօրի մէջ, տեղույն Ղազի խումբին դէմ, արդիւնք՝ 1-1: Յետ 30 վայրկեան երկարաձգումի, Հ.Մ.Լ.Մ. յաղթական կը հռչակուի շնորհիւ ձեռք ձգած անկիւնային (քոռնըրի) հարուստներու, 3-2: Հ.Մ.Լ.Մ.Ի. հաւասարութեան կոլը երկարաձգման ընթացքին կը նշանակէ եղբ. Ճործիկ Ռաստեկենեան:

5. 1965-1966 նախագահական բաժակի աւարտական մրցում ընդդէմ Դամասկոսի ներքին ապահովութեան ուժերու խառն խումբին: Հ.Մ.Լ.Մ. 1-0 արդիւնքով անակնկալ պարտութիւնը մը կրեց, օրուան վարչական պատասխանատուին անխոհեմ, սխալ որոշումին պատճառով:

1964-1965 տարեցրջանի ախոյեանութեան մրցումները: Հ.Մ.Լ.Մ.Ի.:

6. Հ.Մ.Լ.Մ.-Ղազի Տէր Զօր, Հայէպի մէջ: 2-0՝ ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.: Կողերը նշանակեց եղբ. Գէորգ Աւրնեան:

7. Հ.Մ.Լ.Մ.-Հասապէ, Հասիչէի մէջ, 0-0 հաւասար արդիւնք:

8. Հ.Մ.Լ.Մ.-Լաթաքիա Ալ Ճալասա, 3-0՝ ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.: Կողերը նշանակեցին Սամիր Ֆաքրա, Ճործիկ Ռաստեկենեան եւ Անդրանիկ Մալեան:

9. Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ, արդիւնք՝ 1-0՝ ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.:

13. 8 Մարտի բաժակի աւարտական, Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ: Արդիւնք՝ 3-0, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.: Կողերը նշանակեցին եղբայրներ Սամիր Ֆաքրա, Գօգօ Քիլէճեան:


14. 17 Ապրիլի 1966, անկախութեան բաժակի աւարտական, Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ: Արդիւնք՝ 1-1, մրցումը ընդհատուեցաւ իրաւարարի կողմանակը սուլիչներուն պատճառով, եւ որպէս հետեւանք տիրող անարդարութեան, Հ.Մ.Լ.Մ. որոշեց նշանակեց եղբ. Ճործիկ Ռաստեկենեան, անդրանիկ ախոյեանը, որ իրաւունք ստացաւ մասնակցելու Սուրիոյ առաջնախոյն ախոյեանութեան աւարտական մրցումին:

10. Աւարտականի երթի մրցում Հայէպի մէջ, Կիրակի, 14 Մարտ 1965-ին: Հ.Մ.Լ.Մ. ընդդէմ բանակի խառն խումբին, արդիւնք՝ 1-0, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.:

15. Հ.Մ.Լ.Մ.-Արդիւնք Աչիլ: Արդիւնք՝ 1-2, ի նպաստ Հայէպի Աչիլ:

16. Հ.Մ.Լ.Մ.-Գաղութի կազմ: Արդիւնք՝ 2-1, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.:

17. 1962-ի բաժակի բաժակի, Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ: Արդիւնք՝ 3-2, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.:



18. 8 Մարտի բաժակի աւարտական, Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ:

Արդիւնք՝ 3-0, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.: Կողերը նշանակեցին եղբայրներ Սամիր Ֆաքրա, Գօգօ Քիլէճեան:

19. Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ: Արդիւնք՝ 3-1, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ.Ի.:

20. Հ.Մ.Լ.Մ.-Հայէպի Աչիլ:



պետներ Սուրէն Նազարեանը և Զաւէն Տէրվիշեանը: Անոնք յանձնաւու էին ցմահ իրենց ուսերուն վրայ շալկել Հ.Մ.Լ.Մ.ի քաղցր բեռը:

Դաշտը ողողուած էր Հ.Մ.Լ.Մ.ի անդամներով և համակիրներով: Մենք սրտատրով կը սպասէինք զէրօ վայրկեանին:

Ու յանկարծ դաշտ մտաւ պարտիզապան Ամմօ Յակոբը՝ հագին խորը կապոյտ տարագ-քսուտիւմը, դլուխին նոր «պերէ» մը եւ ուղղուեցաւ դէպի կեդրոնը զետեղուած սեղանը:

Ներկաներուն հայեացքը անոր յառած էր, բոլորը զարմացած էին:

Երկու երեց եղբայրներ անոր մօտեցան ու անութներէն բոնած՝ զայն բարձրացուցին սեղանին վրայ:

Ներկաներուն զարմանքը քար լուսթեան վերածուեցաւ:

Ամմօ Յակոբը կրկին եղր. Յակոր դարձած էր, ինք է՛ր վերակազմուած չեփորախումբին դեկավարը:

Զարմացումը վերածուեցաւ սմբումի:

Սեղանին վրայ կանգնած էր, կարծէք անոր խիստ կուզը ուղղուած էր, չքացած: Իր ձեռքերու առոյդ ու ժիր շարժումներուն իբրեւ արդիւնք՝ չեփորախումբը սկսաւ նուագել «քարի եկար»ի կամ սովորական յառաջաբան նուագը:

Ոչ միայն դաշտը, այլև թաղը դղրդաց: Ու սկսաւ նուագը:



Մեր աչքերուն այդ պահուն եղր. Յակոբը երիտասարդացած էր ու վերադարձած՝ 1940-1950 տարիները: Սեղանին վրայ կանգնած՝ կարծես նոր ծնած էր, կամ ծնունդ տուած՝ Հ.Մ.Լ.Մ.ի չեփորախումբին:

Ո՞վ գիտէր, որ բարկացկոտ ու հնամաշ հագուստներ հագին այդ պարտիզանը՝ եղր. Յակոբը, Փրանսական բանակի չեփորախումբին մաս կազմած էր ու այդ տարիներուն Հ.Մ.Լ.Մ.ի ականաւոր փողաշարներէն էր:

Անկարեի դարձած էր զսպել մեր աչքերուն մէջ կլորցող ու աճող արցունքի կաթիլները, որոնք ապստամբելով՝ վար կը դլորէին:

Դաշտը ասեղ ձգելու տեղ չէր մնացած: Թաղէն անցնող ժողովուրդը ներս խուժած էր հասկնալու համար նոր եղելութիւնը... Հ.Մ.Լ.Մ.ի վերածնած չեփորախումբը:

Շուտով կը մօտենար Ս. Յարութեան տօնը: Եւ ինչպէս 1958-էն առաջ չեփորախումբը գլխաւորելով՝ արի-արենոյշներու Հ.Մ.Լ.Մ.ի «քանակը» կը կատարէր տողանցք, ածելով սկառտական, ազգային եւ յեղափոխական երգերու նուագներ, սկսելով մարզագալտէն, հասնելու համար Ազգ. Քարէն Եփի Ճեմարան, չուտով պիտի վերակատարէր այդ տողանցքը:

Հ.Մ.Լ.Մ.ի չեփորախումբին երթը, մեկնարկը սկսած էր: Այդ երթը կը շարունակուի ցայսօր, սակայն Հալէպի չեփորախումբը այսօր իր կողքին ունի քոյր ու եղբայր շրջաններու՝ Քեսապի, Լաթաքիոյ, Գամիշշի եւ Դամակոսի չեփորախումբերը:

Անոնք ամէն տարի (անշուշտ վերջերս պատերազմի պատճառով՝ խափանումներով) երյթ կ'ունենան Ս. Յարութեան տօնին, Հալէպի մէջ, իսկ վերջերս, միասնաբար, Ս. Աստուածածնայ տօնին, Քեսապի մէջ, Հակառակ երկրին մէջ տիրող ոչ բարենպաստ պայմաններուն:

Հ.Մ.Լ.Մ. կը պահէ իր «Բարձրացիր-բարձրացուր» նշանաբանը՝ միշտ ու միշտ դէպի վեր սլանալով:

Հ.Մ.Լ.Մ. պանծալի, Կեցցէ միշտ, ապրի:



Հ.Մ.Լ.Մ.Հ ՀԱՎԱՏՔ Է, ԱՇԽԱՏԱՆՔ Է, ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶ Է ԵՒ ԱՆՑԵԱԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՅՈՒՆԸ, ՈՐՈՒՆ ՄԱՍԻՆ ՉԵՄ ԿՐՆԱՐ ԱՌԱՆՑ ՅՈՒԶՈՒՄԻ ԱՐՏԱՅԱՅՑՏՈՒԻԼ



19 Մարտ 2024-ին, Հ.Մ.Լ.Մ. կորսնցուց բազմավաստակ քոյր մը, որ Հալէպէն Պէյրուր, երկար տասնամեակներու բեղուն ծառայութիւն ունեցաւ միուրեան սկառտութեան: Քոյր Յասմիկ Տէմիրճեան-Մուրատեան եղան Հ.Մ.Լ.Մ.ի Մերձաւոր Արեւելիքի Շրջանային Վարչութեան վերջին Շրջանային Խմբապետուիին, 1973-1974, նախքան միուրեան համագալուրային կառոյցի վերածուիլը:

Քոյր Յասմիկի կենսագրական տուեալները ներկայացուած են դամբանական յատուկ խօսքով մը (էջ 95): Այս էջերով կը ներկայացնենք քրոջ հետ կատարուած արծեքարագույց մը, ուր ան կը ներկայացնենք միուրեանական կեանքի կաթեռուագոյն եւ յիշատակները:

Հարցագրոյցը Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան բարոզչական յանձնախումբին կողմն կատարած են քոյրեր Մազեան և Այնձարի մէջ, արծուկկական շարժում կար նաեւ Թրիփոլի մէջ», կ'ըսէ ան՝ աւելցնելով, որ թէեւ արծուկկները ծանօթ էին ԼՕԽ-ի արծուկկներ կամ ԼՕԽ-Ազատամարտ, ԼՕԽ-Հայաշէն եւ ԼՕԽ-Այնձար անուան տակ, սակայն անոնք կը սորվէին Հ.Մ.Լ.Մ.ի պատմութիւնը եւ կը վայելէին Հ.Մ.Լ.Մ.ի Շրջանային Վարչութեան բարոյական նեցուկը:

Երեք հարիւրի: Արծուկկական խումբերը այդ տարիներուն բարձրացին մէջ, Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան քարոզչական յանձնախումբը կը ներկայացնէ հարցագրոյց մը՝ Լիբանանի մէջ սկառտական շարժումին մէծաւածաւ սկսելով մարզագալտէն, հասնելու համար Ազգ. Քարէն Եփի Ճեմարան, չուտով պիտի վերակատարէր այդ տողանցքը:

Հ.Մ.Լ.Մ.ի չեփորախումբին երթը, մեկնարկը սկսած էր: Այդ երթը կը շարունակուի ցայսօր, սակայն Հալէպի եւ Դամակոսի չեփորախումբերը:

Շրջանային Վարչութեան մէջ խումբին Հ.Մ.Լ.Մ.ի Ամերիկեան Համալսարանին մէջ անձամբ հանում կատարուելու իմ խումբին: Նիւթական ահաւոր պայմանները սակայն մեզի առիթ չտուին, որ մենք ամբողջ խումբին կարենանք տարագ տրամադրել, հետեւաբար արծուկկներէն իւրաքանչիւրը՝ ինք ստանձնեցինք իր տարագը կարել ու հոգալ, որ պէսի ելոյթ մը ունենանք եւ ապա այդ տարագը ակումբին ձգենք: Աւելին, մենք մեր ամբողջ գործունէութիւնը, մեր ունեցած բոլոր պատյաները, հաւաքները կամ ձեռնարկները

«Սակայն չուրջ երկու տարի ետք՝ 1967-ին, էշրէֆիէի արծուկկներուն թիւը արդէն իսկ տասնապատկուած է՝ հասնելով Հ.Մ.Լ.Մ.ի Հավատք է, ԱՇԽԱՏԱՆՔ է, ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶ Է ԵՒ ԱՆՑԵԱԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՅՈՒՆԸ, ՈՐՈՒՆ ՄԱՍԻՆ ՉԵՄ ԿՐՆԱՐ ԱՌԱՅԱՅՑՏՈՒԻԼ»



թուականներով ու լուսանկարներով կը պահէինք հսկայ տեսրակի մը մէջ, իբրեւ արխիտային աշխատանք, - ըստ ան՝ խոր ցաւով աւելինելով սակայն, որ անոնք փծացած էն 1975-ին, Լիբանանի մէջ բռնկած քաղաքացիական պատերազմին պատճառով:

Արծուիկներու խմբակետութեան պաշտօնին առնմթեր, քոյր Յասմիկ Մուրատեան մասնակցած է նաեւ Սկաուտ Խորհուրդի աշխատանքներուն:

Հարցագրոցին ընթացքին յանկարծ վեթերան Հ.Մ.Լ.Մ.-ականին աչքերը կը ստանան տարբեր փայլք, երբ ան կը տեսնէ իր այնքան բժախինդրութեամբ պահած լուսանկարներու ալպոմին մէջ գտնուող նկար մը, զոր կը կոչէ պատմական եւ իսկոյն կը սկսի բացատրէ, թէ ինչո՞ւ այդ լուսանկարը պատմական է:

Քոյր Յասմիկ Մուրատեան կը բացատրէ, թէ ԼՕԻ-Ազատամարտի եւ այլ ըրջաններու մէջ գործող արծուիկները մնայուն կերպով ստացած էն Հ.Մ.Լ.Մ.-ի հոգատարութիւնը եւ մնայուն կերպով գործակցութիւն եղած է Հ.Մ.Լ.Մ.-ի հետ: Ան

դիտել կու տայ, որ իր իսկ առաջարկով բոլոր ըրջաններուն մէջ ԼՕԻ-ի արծուիկները փոխանցուած էն Հ.Մ.Լ.Մ.-ի շարքերը: «Իմ նախաձեռնութիւնս եղաւ ԼՕԻ-ի վարչութեան առաջարկել, որ արծուիկները փոխանցուին Հ.Մ.Լ.Մ.-ի միաժամանակ անոնց խոստանալով, որ այդ արծուիկները պարունակութեամբ, այսի տարիքը համեմէ ետք անպայման պիտի անցնին նաեւ ԼՕԻ-ի շարքերը, որպէսզի ԼՕԻ-ին հետ գործակցութիւնը չղագրի եւ այդպէս ալ եղաւ», կ'ըսէ քոյր Յասմիկ Մուրատեան՝ վերստին ասլունով օրին այդ նուաճումին պատճառած գոհունակութիւնը եւ շետելով, որ ինք ստանձնած է պատասխանատութիւնը պաշտօնական արարողութեամբ մը պարունակին էն կու փոխանցելու ԼՕԻ-ի շարքեր՝ անոնց վիզերէն փորկապները հանելով: «Պահը շատ տպաւորիչ էր, միաժամանակ շատ յուրիշ», կ'ըսէ ան:

Քոյր Յասմիկ Մուրատեան կը շեշտէ, որ այդ օրերուն ամէն ջանք ի գործ կը դրուէր, որպէսզի ծնողները իրենց զաւակները ուղարկէին դէպի Հ.Մ.Լ.Մ.-ի սկաուտական շարքեր, այնքան մը, որ երբ մենք ամսուան առաջին կիրակի օրը լրիւ տարազով եկեղեցի կը յաճախէինք, յաջորդ օրն իսկ 15 նորագիրներ կ'ունենայինք՝ մեր կարգապահութեամբ առթերով բոլորին հիացմունքը: «Իսկ երբ մենք էշ-րէֆիէն կը քալէինք, փողոցին ծայրը էրեւերո», կը նշէ ան:

Քոյր Յասմիկ Մուրատեանի լիշողութեան մէջ դրոշմուած Հ.Մ.Լ.Մ.-ի յիշատակներէն ամէնէն յատկանշականը եղած է 1972-ին տեղի ունեցած հատէնի բանակումը, որուն ընթացքին իբրեւ պատասխանատու ինք հրաւէր մը ստացած է օրին հանրապետութեան նախադատու թիւ, որուն համար գործութիւնը համար գործութիւնը: 1974-ին ան հիմը դրած է Հ.Մ.Լ.Մ.-ի Լէյլաւանի սկաուտութեան:

«1975-ին Սկաուտ. Խորհուրդը սկսաւ հրատարակել «Հայ սկաուտ» թերթը, որուն հրատարակութիւնը կասեցուեցաւ քաղաքացիական պատերազմին պատճառով: Տակաւին, շրջաններու մէջ հսկայ աշխատանք տարուեցաւ նոյն տարին տեղի ունենալիք Մայիս 28-ի տողանցքին համար, որ սակայն այցելուն համար Քուէյթի իշխանը, որ պիտի այցելուն համարական էլ կը կին պատերազմին պատճառով»:

«Բացառիկ կարգապահութեամբ,

Զախին՝ 18 Յուլիս 1972. քոյր Յասմիկ Հ.Մ.Լ.Մ.-ի յուշադրոցը կը յանձնէ Լիբանանի հանրապետութեան նախագահ Ալէյման Ֆրենժիէ: Աշխին՝ 27 Նույնեմբեր 1974. քոյր Յասմիկ Կայոց Ֆրենժապանութեան առջեւ, Անթիլիաս, միութեան հիմնադրիներէն Տիգրան Ա. Շինյ. Խոյեանի ձախին կանգնած:

1992-ին քոյր Յասմիկ Մուրատեան Լիբանանի սկաուտական ֆետերաստոնին կողմէ եւ ձեռամբ օրուան վարչապետ Ռաշիանային Ընդհանուր Խմբապետութիւն:

1993-ին ան ստացած է «Մառայութեան» շքանշան՝ Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան կողմէ:

Քոյր Յասմիկ Մուրատեան կը շետէ, որ Հ.Մ.Լ.Մ.-ի նկատմամբ հաւատաք մը կար, որ զինք կը մղէր աշխատելու: «Հ.Մ.Լ.Մ.-ը ինծի ամէն բան տուած է՝ հաւատք, սէր, յարգանք, կարգապահութիւն, վստահութիւն եւ բժամներութիւն Հ.Մ.Լ.Մ.-ը հայակերտումի իսկական վայրն է, իսկ եթէ իմ ուսուցչական ասպարէզիս մէջ յաջողութիւն գտած եմ, ապա անիկա կը պարտիմ Հ.Մ.Լ.Մ.-ին, կը շեշտէ ան՝ աւելյնելով, որ իրեն համար ամէնէն հարազատը կը հնչէ քոյր Յասմիկը: «Հոգեկան մեծ բաւարարութիւն կը զգամ, երբ ինծի քոյր Յասմիկ կ'ըսեն», կը յայտնէ ան՝ աւելյնելով:

«Ես հոգեկ կեանք մը գործած Հ.Մ.Լ.Մ.-ականը կը հաստատէ, որ ինչ որ տուած է Հ.Մ.Լ.Մ.-ին՝ տակաւին շատ քիչ է:

«Ես հոգեկ կը լինած ըսել եւ համոզուած եմ, որ բարձրացայ եւ բարձրացուցի՝ հաւատալով, որ առիթը պէտք է տալ բոլորին ստանձնելու պատասխանատութիւններ եւ շարունակելու ազնիւ աշխատանքը», կը հաստատէ ան:

«Ես տակաւին կը պահէմ տարիներ շարունակ իմ օգտագործած սուլիչս, գրեթէ մաշած կաշիէ գօտիս եւ տարազս. զանոնք ամբողջութեամբ մասունքի պէս պահած եմ, իսկ իսկական է զին իմ տարազով թաղել, որովհետեւ իմ ամբողջ կեանքիս ընթացքին Հ.Մ.Լ.Մ.-ը եղած է մարմնիս մէջ շրջանը ու սրտիս զրակերը կանոնաւորող արիւնը», կ'եղրափակէ քոյր Յասմիկ Մուրատեան:





Հ.Մ.Լ.Մ.Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՑԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀՐԱԻՔՐՈՎ

Հ.Մ.Լ.Մ.Ի ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏՆԵՐՈՒՆ ԼԻԲԱՆԱՆ ԵՕԹՆՈՐԵԱՅ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

23-30 Մայիս 2024-ը յիշատակելիքը օրեր եղան Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի Սեկուսի շրջանի ինը սկաուտներու համար, որոնք Հ.Մ.Լ.Մ.Ի Լիբանանի Շրջանացին Վարչութեան հրաէրով Պէտքութեան ժամանեցին Հայաստանի անկախութեան 106-ամեակին եւ Հ.Մ.Լ.Մ.Ի Լիբանանի շրջանի հիմնադրութեան 100-ամեակին նուիրուած փառատօնին մասնակցելու համար:

Այցելութիւնը, սակայն, փառատօնի տողանցքին մասնակցութեամբ չսահմանափակուեցաւ, այլ՝ առիթ մը եղաւ Հ.Մ.Լ.Մ.Ի Լիբանանի շրջանի սկաուտական աշխատանքներուն ծանօթանալու, մասնաճիւղերու հետ հանդիպումներ ունենալու, հասակակից աշակերտներու հետ տեսնուելու եւ, անշուշտ, լիքանանահայ ազգային կառոյցներն ու պատասխանատուները մօտէն ճանչնալու:

Այսպէս, փարչական եղբ. Անդրանիկ Զալուշեանի գլխաւորութեամբ, Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի սկաուտները Պէտքութեամանեցին Հինգշարթի, 23 Մայիսին եւ նոյն օրը երկոյեան, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, Հ.Մ.Լ.Մ.Ի Լիբանանի շրջանի սկաուտներուն հետ մասնակցեցան Մայիսին,

փառատօնի հսկայ ձեռայիններու պատրաստութեան աշխատանքին:

Ուրբաթ, 24 Մայիսը յատկացուեցաւ ազգային կառոյցներ այցելութեան: Պատուիրակութիւնը կէսօրէ առաջ այցելեց Ազգային Առաջնորդարան եւ տեսակցութիւն մը ունեցաւ Առաջնորդ Շահէ Արք. Փանոսեանի հետ: Ապա, ուղղուեցաւ «Շաղգոյեան» կերուն, ուր հանդիպեցաւ հայկական երեսփոխանական պլոքի եւ Հ.Յ.Դ. Լիբանանի կերուն Կոմիտէի ներկայացուցիչ՝ երեսփոխան Յակոբ Բագրատունինին, «Ազգակ» օրաթերթի խմբագիրներուն,

«Վանայ Զայն» ռատիոկայանի անձնակազմին եւ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան տնօրէնութեան հետ: Պատուիրակութիւնը այցելեց նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետարան եւ տեսակցութիւնը մը ունեցաւ Առաջնորդ Շահէ Արք. Փանոսեանի հետ: Ապա, ուղղուեցաւ «Շաղգոյեան» կերուն, ուր հանդիպեցաւ հայկական երեսփոխանական կիլիկիոյ Կաթողիկոսութեան Սանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանք եւ հանդիպում մը ունեցաւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ՝ ստանալով Անոր օրհնութիւնը:

Նոյն օրը, կէսօրէ ետք ժամը 5-ին, պատուիրակութիւնը այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանք եւ հանդիպում մը ունեցաւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ՝ ստանալով Անոր օրհնութիւնը,

Շաբաթ, 25 Մայիսին, պատուիրակութիւնը օրը անցուց Այնձարի մէջ, ուրկէ կերադարձաւ յիշատակելի տպաւորութիւններով: Սկաուտներ Այնձարի մէջ ծանօթացան հայաւանի բնութեան, պատմութեան, ազգային կառոյցներուն եւ անշուշտ... համեղ ճաշերուն: Անոնք այցելեցին Հ.Մ.Լ.Մ.Ի Այնձարի ակումբ, Հ.Յ.Դ. «Սարգիս Զէթիւն» ժողովրդային Տուն, Մուսալերան թանգարան, «Art Gallery» եւ պատմական բերդ: Յատկապէս յուղիչ եղաւ անոնց այցելութիւնը Արցախի նահատակ, Հ.Մ.Լ.Մ.ական եղբ. Գէորգ Հաճեանի բնակարանը եւ փոխ քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի եւ փոխ քաղաքապետ Մարտիկ Արսալանեանի հետ:

Կիրակի, 26 Մայիսի կէսօրէ առաջ, Արցախի սկաուտները ներկայ գտնուեցան Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ տաճարին մէջ տեղի ունեցած Ս. Եւ անմահ պատարագին, ուղղուեցաւ Հանդիպութիւնը այցելեց Հ.Մ.Լ.Մ.Ի կեղծրոնական Վարչութեան կեղրոն եւ հանդիպում մօրը հետ:

Կիրակի, կէսօրէ ետք, պատուիրակութիւնը իր մասնակցութիւնը բերաւ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին կիրակիոյ Արամ Ա. Կաթողիկոսին բարձր հովանաւորութիւնը եւ Հ.Մ.Լ.Մ.Ի կեղրոնական Վարչութեան հովանաւորութիւնը:

Կիրակի կէսօրէ ետք, պատուիրակութիւնը իր մասնակցութիւնը բերաւ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին կազմակերպուած Մայիսեան փառատօնին, որ վայելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին բարձր հովանաւորութիւնը եւ Հ.Մ.Լ.Մ.Ի կեղրոնական Վարչութեան հովանաւորութիւնը: Փառատօնին սկաուտները Արցախի դրօշին առաջնորդութեամբ ստողանցեցին խրոխտ ու հպարտ քայլեցի արժանանալով ներկայ բարձր մահագար ժողովուրդին գնահատանքի եւ խրախուսանքի ծափերուն:

Լիբանան այցելութեան չորրորդ օրը սկսաւ «Վանայ Զայն» ռատիոկայանէն տրուած հարցագրոյցով մը, որուն մասնակցեցան վարչական եղբ. Անդրանիկ





Երեկոյեան, անոնք ներկայ գտնուեցան Հ.Յ.Դ. Լիբանանի Պատանելան Միութիւններու Հնդհանուր Վարիչ Մարմինին կազմակերպած Մայիս 28-ի աշակերտական-պատանելան տօնախըմբութեան, ուր ազգային-յեղափոխական երգերով ելոյթ ունեցան ներսիկ եւ Արարո հսպիրեաններ:

Երեքաբթի, 28 Մայիսը յատկացուեցաւ ժիակյլ այցելութեան Պատուիրակութիւնը այցելեց ժիակյլի «Արամ Պէղկիքեան» Ցեղասպանութեան որբերութանգարան, «Թռչոց բոյն» եւ ժիակյլի հին շուկայ: Երեկոյեան, պատուիրակութիւնը ընթրիքի հիւրը եղաւ Հ.Մ. Հ.Մ. Լիբանանի Շրջանային Վարչութեան:

Զաւուշեան եւ պատուիրակութեանքն քոյր մը եւ եղբայր մը:

Ապա, պատուիրակութեան անդամները ներկայ գտնուեցան Համազգայինի Մելանքիոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանի եւ Ազգային Վարժարաններու կազմակերպած Մայիսեան անկախութեան տօնակատարութեան, Ճեմարանի «Ասրինէ Գարագաշեան» սրահին մէջ, Անթիլիաս: Տօնակատարութեան Արցախի սկաուտները հանդէս եկան ողջոյնի խօսքով եւ «Եկ քինինք Արցախ» երգի կատարողութեամբ:

Յետմիջօրէին, պատուիրակութիւնը այցելեց Պիքֆայա եւ Դարեկանքի Ս. Աստուածածին մատրան մէջ ներկայ գտնուեցաւ Արբոց Գայիանեանց կոյսերու նախատօնակին: Ժամերգութեան աւարտին, Դարեկանքի տեսուչ Պարոյր Վրդ: Շէրնէզեան փոխանցեց օրուան պատգամը եւ ողջունեց արցախցի Հ.Մ.



Այս առիթով պատուիրակութիւնը ողջունեց քոյէճի տնօրէն Անի Բագրատունի: Ան ըստ, որ թէեւ կորսնցուցած ենք մեր հայրենի հողերը, սակայն երբեք չենք յուսահատած: Սփիիւռքի տարածքին միշտ ապրած ենք եւ կ'ապրինք հայրենիքով, Արարատն ու Արցախը միշտ պահելով մեր սիրտերուն մէջ: Քոյէճի շրջափակին մէջ վեհօրէն կանգնած Արարատին եւ «Մամիկ-Պապիկ»ին ակնարկելով, ան շեշտեց, որ քոյէճը հայապահապանան պայքար կը մղէ ամէն օր: Քոյէճին մէջ հասակ կ'առնեն հայրենի շունչով տոգորուած պատանիներ: Արցախցի Հ.Մ. Հ.Մ. Ականներուն ան վստահեցուց ըսելով: «Թէեւ կորսնցուցինք արինով ազատագրուած սուրբ հողեր, սակայն այդ հողերը անպայման պիտի վերադարձուին իրենց տէրերուն»:

Այցելութեան վերջին օրը՝ Զորեքշաբթի, 29 Մայիսին, պատուիրակութիւնը այցելեց Ազգային Եղիշէ Մանուկ-եան Քոյէճ եւ ծանօթացաւ միջնակարգի եւ երկրորդականի աշակերտութեան:



յուշանուէրներով եւ իրարմէ բաժնուեցան այն համզումով, որ շուտով պիտի տեսնուին Մայր Արցախի հողին վրայ:

Այնուհետեւ, պատուիրակութիւնը աշակերտները Հ.Մ. Հ.Մ. Ական իրենց այցելեց Լիբանանի պատմական-կրօնական վայրերէն Զմմառի հայոց վանքը եւ



Հարիսայի Ս. Աստուածածինի յուշարձան-համալիրը:

Կ'արժէ նշել, որ Լիբանան իրենց մէկ շաբթուան կեցութեան ընթացքին, երեկոները, Հ.Մ. Հ.Մ. Արցախի սկաուտները հիւրլնկարուեցան Հ.Մ. Հ.Մ. Պէղկիքութի, Անթիլիասի, Ժամանակի, Պուրճ Համուտի եւ Այնձարի վարչութիւններուն կողմէ: Շաբաթ, 25 Մայիսին անոնք ընդառաջեցին Հ.Յ.Դ. Զաւարեան Ռւսանողական Միութեան հրաւերին եւ ներկայ գտնուեցան միութեան 120-ամեակի ճաշկերոյթ-պարահանդէսին:

Հ.Մ. Հ.Մ. Ական անջնջելի յուշերով եւ ծանօթութիւններով հարստացած՝ Արցախի սկաուտները Հայաստան վերադարձ 30 Մայիսին, իրենց քոյրեղայրներուն եւ ընտանիքներուն պատմելու համար լիբանանեան իրենց փորձառութեան անմոռանալի դասերը:





Հ.Մ.Լ.Մ.Ի ԱՐՅԱԽԻ ՎՏԱՐԱՆԴԻ ՄԱՍՆԱԾԻՒԹԵՐԸ ԱՇԽԱՏՄՆՁԵՐԸ

Արյախի գրաւումէն եւ հայաթափումէն ետք, Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի մասնածիւղը եւս իր անդամներով դարձաւ վարպանդիր: Հ.Մ.Լ.Մ.ականներ իրենց ընտանիքներով ապաստան գտան մայրափաղաք Երեւանի եւ Հայաստանի զանազան քաղաքաբներուն մէջ (Արմաւիր, Կիւմրի, Աբովյան, Մասիս, Գորիս, Կապան, Վանաձոր եւ այլն):

Ի տես ստեղծուած նոր կացութեան, Հ.Մ.Լ.Մ.Ի Պատգամաւորական 13-րդ Հնդհանուր ժողովներու ընտրուած կեդրոնական Վարչութիւնը որոշեց, որ Արցախի մասնածիւղը, իբրև կազմակերպական ինքնուրոյն միաւոր, գործունէութիւնը շարունակէ Հայաստանի մէջ, մինչեւ որ ստեղծուին տունդարձի բարենթպատ պայմանները: Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ. Երեւանի իր կեդրոնին մէջ գրասենեակ մը տրամադրեց մասնածիւղին:

Առաջին հերթին, կապեր հաստատեցան Արցախէն տեղահանուած քոյրերու եւ եղայրներու հետ՝ իրենց կարիքները ճշգելու եւ ըստ կարելութեան օժանդակելու համար անոնց: Այս նպատակով հանդիպում մը տեղի ունեցաւ

Մեկուսի շրջանի աստիճանաւորներուն հետ: Յաջորդեց միացեալ նիստ մը՝ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան եւ Մեկուսի շրջանի վարչութեան հետ:

Ապա, աշխատանքները թափ առին ժամանակագրական հետեւեալ պատկերով:-

29 Հոկտեմբեր 2023-ին, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի խմբապետական խորհուրդին նախաձեռնութեամբ, Բիւրականի «Գառնիկ Սկրտիչեան» բանակալայրին մէջ տեղի ունեցաւ միացեալ գործու-

նէութիւն, որուն մասնակցեցան Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի սկառուտները: Նախաձեռնութեան նպատակն էր բոնագաղթեալ սկառուտներու բարոյահոգեանական վիճակին բարեւալումը եւ համախմբումը, ինչ որ իրականացաւ ամբողջութեամբ եւ արդիւնաւէտ կերպով:

Նոյեմբերի սկիզբը սկսան Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի սկառուտներուն շաբաթական հաւաքները, որոնց իրենց կանոնաւոր մասնակցութիւնը բարեկան գործունէութիւնը անոնց կարգին նաեւ սկառուտները:



12 Նոյեմբերին, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի «Վահան Զերազ» մասնածիւղին նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ֆուլթպոլի միջ-մասնածիւղային մրցաշարք մը, որուն մասնակցեցան Արցախի Մեկուսի շրջանի սկառուտները:

27 Նոյեմբերին, Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի սկառուտները միացեալ հաւաք մը ունեցան Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Աբովյանի մասնածիւղի սկառուտներուն հետ:

17 Դեկտեմբերին, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Արցախի սկառուտները, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի սկառուտներուն հետ, այցելեցին Եռաբերուր՝ յարգանքի տուրք մատուցելու յանուն Արցախի ինկած նահատակ եղբայրներու յիշատակին: Այցելութեան Արցախին շարժումի հերոսներու, սկառուտական դրօշներու նշանակու-

թիւնը եւ Արցախի շրջանները՝ իրենց խորհրդանիշներով ու տեսարժան վայրերով:

Շաբաթ մը ետք, 10 Մարտին, Արմաւիրի մէջ կայք հաստատած արցախացի սկառուտները, իբրեւ «Արցախ» խումբ, մաս կազմեցին «Վարդան Բախչեան» մասնածիւղին եւ ունեցան ճանաչողական բնոյթի հետաքրքրական գործունէութիւն:

28 Դեկտեմբերին, Երեւանի մէջ, իսկ 24, 25 եւ 26 Դեկտեմբեր 2023-ին, Արմաւիրի մէջ կազմակերպութեան նոր Տարուան տօնակատարութիւնները, որոնց մասնակցեցան Արցախէն բռնագաղթած 350 մանուկներ եւ պատանիներ, անոնց կարգին նաեւ սկառուտներ:

Այսուհետեւ, 17 եւ 24 Մարտին, «Վարդան Բախչեան» մասնածիւղի «Արցախ» սկառուտական խումբը իր մասնակցութիւնը բերաւ «Մաղաքեան» կեդրոնին մէջ իրականացուող սկառուտական գործունէութեան: 17 Մարտին, իրենց միացան Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Աբովյանի մասնածիւղի եւ Հ.Մ.Լ.Մ.Ի



Արցախ մասնածիւղի (Երեւանի) սկառուտները: Տեղի ունեցաւ սկառուտական գիտելիքներու փոխանակում եւ փոխադարձ ծանօթացում:

Մարտ ամսուան գործունէութեան ընթացքին, Մեկուսի շրջանի սկառուտները ամրապնդեցին իրենց Բ. կարգի գիտելիքները եւ կատարեցին գործնական եւ տեսական քննոյթի հետաքրքրական գործունէութիւնները: Յաջողած սկառուտները ստացան նոր կարգեր եւ աստիճանները:

31 Մարտին, Արցախի սկառուտները մասնակցեցան Ս. Յարութեան տօնին առիթով մատուցուած Պատարագին, այնուհետեւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Երեւանի մասնածիւղիներու սկառուտներուն հետ, Երեւանի Ս. Աննա Եկեղեցւոյ բակը մասնակցեցան Զատկուան աւանդական խաղերուն եւ ազգային պարերուն:

Յայսնենք, որ Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի Մեկուսի շրջանը կը գործէ հնդանդամ վարչութեամբ մը, որուն մաս կը կազմեն եղբայրներ Արմոնտ Թահմասեան (ատենապետ), Արսէն Աթախանեան, Լեւոն Գրիգորեան, Անդրանիկ Զաւուշեան եւ քոյր Արեւիկ Գրիգորեան:

Մեկուսի շրջանի գործունէութեան մօտէն հետեւելու համար կարելի է այցելել ընկերային ցանցերու հետեւեալ հարթակները:

Facebook/HomenetmenArtsakh New, Instagram/Homenetmen.artsakh





ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ Հ.Մ.Լ.Մ.Ի ԿԵՆՏՐԱԿԱՆ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱԺԻԼԻՆ

ԽԱՉԱՌՎ - ՌՈՒՊԵՔ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՄԻ ՀԱՍՈՅԹ.Ը 100 ՀԱՋԱՐ ՏՈԼԱՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Կազմակերպութեամբ Հ.Մ.Լ.Մ.Ի կենտրոնական «Արարատ» մասնաճիւղին, Շաբաթ, 16 Մարտ 2024-ին, Լոռ Անձելսի մէջ տեղի ունեցաւ թենիսի բարեսիրական մրցում մը, որ իրարու դէմ հանեց աշխարհահռչակ թենիսիսէններ՝ ուռւահայ Կարէն Խաչանովը (աշխարհի 15-րդը դաստած, միջազգային 4 մրցաշարքեր շահած եւ թոքիոյի ողիմպիականին արծաթ մետալը նուածածած) եւ ուռւա ազգակից Անտ-

րէ Ռուպելը (աշխարհի 5-րդը դաստած, միջազգային 15 մրցաշարքեր շահած եւ թոքիոյի ողիմպիականին խառնութեամբ ուսկէ մետալը շահած): Մրցումին հասոյթ.Ը 100 հազար տոլար, ամբողջութեամբ տրամադրուեցաւ Արցախի հայութեան:

Մրցումը կատարուեցաւ «Եռլ.Սի.Էլ. էջ.»ի Լոռ Անձելսի թենիսի կեղրոնի դաշտին վրայ եւ աւարտեցաւ ի նպաստ Խաչանովի 6-3, 4-6 եւ 10-8 արդիւնքով:

Ավելացաւ, Խաչանովը եւ Ռուպելը «տաքցան» Թիֆանի Փափագեանի, Լիլի Զամ-

րասի, Օլէկ Սիմոնեանի եւ Վէմ Թարասեանի հետ, որոնք մասնաճիւղի թենիսի մրցաշարքին այս տարուան ախոյեանները եւ փոփի ախոյեաններն են:

Մրցումին պահուն, օրուան խօսնակ Սիլվա Հայրապետեան մինոլորտը աւե-



ի ջերմացուց, երբ մարզիկներուն եւ հանդիսատեսներուն միջև «կամուրջ» մը ստեղծեց հարցումներ հարցնելու: Պարզուեցաւ, թէ Ռուպելը Կարէնը կը կոչէ «Հայ ռազմիկ» (Ուորիբը). ան կը սիրէ Հայկական խորովածը, մինչ Խաչանովի կը նախընտրէ իցքը:

Խաչանով եւ Ռուպելը խօսեցան, թէ ինչպէս կրնանքաջալերել հայ նորահաս սերունդի զաւակները՝ զանոնք ֆիզիքական եւ բարոյական ձեւով կրթելու եւ մարզելու համար:

Նշենք, որ մրցումին քանի մը օր առաջ, Խաչանով հանդիպած էր նախկին թիւ 1 թենիսիսէն Անտրէ Աղասիին եւ զայն հրաւիրած էր ներկայ գտնուելու խաղին: Աղասի այդ օր ներկայ էր, Արցախի հայութեան օժանդակութեան քաջակերողն էր:

Կ'արժէ յայտնել նաեւ, որ Աղասիի պարսկահայ հայրը բռնցքամարտի նախկանայի շնորհակալութիւն յայն եւ մրցումին մասնակից անդամ էր այս մրցումին մասնակիցներուն, մասնաւորապէս իմ լաւ ընկեր Անտրէ Ռուպելեին, որ չմնաց անտարբեկը, կազմակերպիչներուն՝ Հ.Մ.Լ.Մ.Ի կէնտրոնի «Արարատ» ակումբին՝ ի գէմս էրիկ էսրայիեանի: Շնորհակալ եմ նաեւ իմ հովանաւորներուն՝ Wilson-ին եւ Nike-ին, որոնք 100-է աւելի թենիսիսի ու ռաքէմներ եւ համազգեստ ուղարկած են երեխաններու համար:

«Հայաստանի եւ Արցախի ժողովուրդին օգնելու ճանապարհին ամէնէն սկիզբն եմ, բայց յոյս ունիմ, որ այս փոքր քայլերը մօտ ապագային կը բերեն լաւ փոփոխութիւններ»:





«Հ.Ա.Ը.Ս.Ի ԱՐՑԱԽ ՀԻՄԱՊՐՎՄ»ԻՆ Ի ՆՊԱՍՏ ՆՈՒԻՐԱՀԱՄՔԻ ԸՆԹՐԻՔԸ

Թղթակից
ԿԼԵՆՏԵՅԼ

Հ.Ա.Ը.Ս.Ի Արցախ Հիմապրվմ՝ մասնաճիւղի վարչութեան, կազմակերպութեամբ մասնաճիւղի «Հ.Ա.Ը.Ս.Ի Արցախ Հիմնադրամ»ի յանձնախումբին, Շաբաթ, 23 Մարտի երեկոյեան ժամը 7.30-ին, մասնաճիւղի «Քաղդասարեան-Շահինեան» սրահին մէջ տեղի ունեցաւ հիմնադրամին ի նպաստ նուիրահաւաքի ընթրիքը, ներկայութեամբ Հ.Ա.Ը.Ս.Ի Կեդրոնական վարչութեան անդամ եղբ. Արցախ Հիմնադրամին ի նպաստ նուիրահաւաքի ընթրիքը, ներկայութեամբ Հ.Ա.Ը.Ս.Ի Կեդրոնական վարչութեան անդամ եղբ. Մարտ Դաշտի 47-րդ Մարզական Կոմիտէի ներկայացուցիչ Աւո Քէշշեանի, ՀՕՄ-ի Շրջա-



ինքնութիւնն է, մեր բռնաբարուած իրաւունքներու վերատիրացման պայքարն է: Մօտիկ անցեալին, Արցախը իր դրօշով, զինանշանով եւ քայլերգով ազգային մեր հպատակութիւնն էր: Այսօր, ան մեր ժամանակաւոր պարտութիւնն է:

«Արցախը կայծը վառեց հայութեան նոր ժամանակներու ազատութեան բոցին», ըստ եղբ. Վարժապետեան:

Այս առիթով, Շրջանային Վարչութիւնը յուշատախտակով մը պատուեց ազգային-յեղափոխական երգերու մեկնարկակերպէ Քաղաքացիութեան համաձայն, ամէն տարի, նոյեմբերէն մինչեւ յաջորդ տարուան Մարտ ամիսը, կը կազմակերպէ Քաղաքացիութեան Հայ Աշխարհական Վարդապետեր (ՔԱՀԱՄ)՝ պարագան կատարուամին եւ Հ.Ա.Ը.Ս.Ի նու հայ ազգին իր ունեցած երկարամեայ ներդրումին համար:

Հնթրիքին ընթացքին ցուցադրուեցաւ Հ.Ա.Ը.Ս.Ի Արցախի աշխատանքները ներկայացնող տեսերից մը՝ պատրաստուած Յովիկ Գագանճեանի կողմէ:

Ազգային-յեղափոխական երգերու ոգենչող մինուրտին մէջ հանգանակուեցաւ կոկիկ գումար մը, որ պիտի տրամադրուի Հ.Ա.Ը.Ս.Ի Պատգամաւորական 13-րդ Հնդհանուր ժողովին հաստատուած «Հ.Ա.Ը.Ս.Ի Արցախ Հիմնադրամ»ին:



ՔԱՀԱՄ-Ի 38-ՐԴ ՄՐՑԱԾԱՐՔԵՐՈՒ ՓԱԿՄԱՆ ԵՒ ՆԱԽԱՐԱՐԴԵԱՆ 47-ՐԴ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Հ.Ա.Ը.Ս.Ի Արեւմտեան
Մ. Նահանգներու
Շրջանային Վարչութիւն
ԼՈՍ ԱՆՆԵԼԸ

ցակցութեան ոգին: Միաժամանակ, ՔԱՀԱՄ-ի մրցումներուն մասնակցող հայ աշակերտները կը ծանօթանան Հ.Ա.Ը.Ս.Ի-ին եւ անոր առաքելութեան:

Ահաւասիկ, գեղեցիկ մրցակցութեամբ երկար ամիսներ շրջանը խանդակառել ետք, Կիրակի, 17 Մարտ 2024-ի յետմիջօրէին, Կլէնտէյլի «Community College»ի մարզադաշտին վրայ, յատուկ հանդիսութեամբ եզրափակուեցան ՔԱՀԱՄ-ի 38-րդ մրցաշարքերը, բազմաթիւ համակիրներու ներկայութեամբ: Նոյն հանդիսութեան պաշտօնական վարչութեան անդամներ՝ եղբայրները վեհէն Աբէկեան եւ Մարտ Դաշտի 47-րդ մարզախաղերուն եւ հրեեւ գլխաւոր նպատակ, ՔԱՀԱՄ-ը կը ջանայ հայկական վարժարաններու ստանձնած՝ ազգային բարերարներ դոկտ. եւ

տիկին Մայք եւ Եւլինա Սարեանները: Օրուան խօսնակներն էին վաստակաւոր Հ.Ա.Ը.Ս.Ի Կամաներ՝ դոկտ. Սիրզի Օհանեան (Սերտինեան վարժարանի տնօրէնուէցի) եւ Հ.Ա.Ը.Ս.Ի Պրոպէնքի «Սիրիան» մասնաճիւղին Մանէ Շակագեան, որոնք բարի գալուստ մաղթեցին ներկաներուն եւ ներկայացուցին օրւան պաշտօնական հիւրերը, որոնց կարգին էին թեմի Առաջնորդ Թորգոմ Արք. Տօնյեանի ներկայացուցիչ Մովսէս Քէնյ. Շանագեան, Հ.Ա.Ը.Ս.Ի Կեղրութեամբ: Նոյն հանդիսութեան անդամներ՝ եղբայրներ վեհէն Աբէկեան եւ Մարտ Դաշտի 47-րդ մարզախաղերուն եւ հանրութեան ներկայացուեցան անոնց պատուոյ նախագահութիւնը ստանձնած՝ ազգային բարերարներ դոկտ. եւ տիկին Մարտիկ Գալուստ Աբէկեան մարզախաղերու նախկին պատուոյ նախագահներ, քոյլ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, ՔԱՀԱՄ-ին մասնակցած վարժարաններու տնօրէններ, ուսուցչուէցիներ, բազմաթիւ ծնողներ, մարզասէր համակիրներ եւ Հ.Ա.Ը.Ս.Ի Կամաններ:

ԲԱՑՈՒՄԸԸ
Շրջանի Հ.Ա.Ը.Ս.Ի հակիրճ պատմական ներկայացներէ ետք, հանդիսութիւնը սկիզբ առա դրօշակի արարուութեամբ: մարզադաշտ ներկայացաւ





Հ.Ա.Ը.Ս.ի շեփորախումբը, որ ազգայնացունչ եղանակներով մեծ ոգեւորութիւն ստեղծեց ներկաներուն մօտ:

Շրջանային փոխ խմբապետ եղբ. Շանթ Միրզայեանսի գլխաւորութեամբ դրօշակի տպաւորիչ արարողութիւնը կատարեցին Հ.Ա.Ը.Ս.ի Արեւմտեան շրջանի արթարենոյները, որոնք ինքնավատահութեամբ ներկայացուցին Մ.

Նահանգներու, Հայաստանի, Արցախի, Գալիֆորնիոյ եւ Հ.Ա.Ը.Ս.ի դրօշները: Մ. Նահանգներու, Հայաստանի եւ Հ.Ա.Ը.Ս.ի քայլերգները եւս նուազեց Հ.Ա.Ը.Ս.ի շեփորախումբը:

Աշոթիք, Շնորհակառանք, ՔԱՐԵՄԱՂԹՈՒԹԻՒՆ
Արեւմտեան Մ. Նահանգներու թեմի



Առաջնորդ Թորգում Արք. Տօնոյեանի հայրական բարեմաղթանքները եւ օրհնութիւնները փոխանցեց Կիւնտէլի Ս. Աստուածածին եկեղեցոյ Հովհաններէն Մովսէս Քէնյ. Շաննագեան, որ ներկաները հրաւիրեց միասնաբար կատարելու «Տէրունական աղօթք»ը, չնորհաւորեց ՔԱՀԱՄ-ին մասնակցողները եւ յաջողութիւն մաղթեց բոլորին:

ԽՕՄՔ՝ ՑԱՆՈՒԻ ՄԱՄՆԱԿԻՑ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՈՐԷՆՆԵՐՈՒ

Յանուն ՔԱՀԱՄ-ին մասնակցող վարժարաններու տնօրէններուն խօսք առաւ Հ.Բ.Լ.Մ.ի Մանուկեան-Տէմիրճեան Վարժարանի գլխաւոր տեսուչ Դափթ Ղուկասեան, որ չնորհաւորեց ՔԱՀԱՄ-ի 38-րդ մրցաշարքերը եւ չնորհակարութիւն յայտնեց ծնողներուն, որոնք իրենց զաւակները կը վստահին հայկական դպրոցներուն, ինչպէս նաեւ շեշտեց Հ.Ա.Ը.Ս.ի նշանաբանը՝ «Բարձրացի՛ր-բարձրացուր» սկզբունքով ապրելու կարեւորութիւնը:

Ապա, Սրբոց Նահատակաց Մարի Գալակեան Ազգային նախակրթարանի հինգերորդ դասարաններու աշակերտներու գեղարուեստական ելոյթը մեծապէս ոգեւորեց ներկաները:

ՇՐՋԱՆԱՑԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ՊԱՏԳԱՄՄ

Հ.Ա.Ը.Ս.ի Արեւմտեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութեան պատգամը փոխանցեց ատենապետ եղբ. Փիկ Մանուկեան: Եղբայրը ՔԱՀԱՄ-ի առաքելութիւնը բացարձուկ ըստ «ՔԱՀԱՄ-ը նպատակ ունի շրջանի հայ աշակերտութիւնը համախմբելու, անսահման ժամանակին եւ քաջակերանքին չնորհիւ իրականացնա աշակերտական արգամանակերպութիւնը ստեղծելու եւ, ինչո՞ւ չէ, նաեւ անոնց ծանօթացներու Հ.Ա.Ը.Ս.ը, որուն դռները միշտ բաց են բոլորին դիմաց: Այս նպատակին մղուած՝ անցնող քանի մը ամիսներուն մեր աշակերտները իսկ շարքերով մասնակցեցան թե-

թեւ աթլէթի, վոլիպոլի, ֆութպոլի եւ պասքեթպոլի մրցումներուն, նոր յաջողութիւններ արձանագրելով իւրաքանչիւր մարզաձեւի մէջ»:

Եղբ. Մանուկեան չնորհակալութիւն յայտնեց վարժարաններու մարզիչներուն, իրաւարարներուն եւ յատկապէս ծնողներուն, որոնց տրամադրած անսահման ժամանակին եւ քաջակերանքին չնորհիւ իրականացնա աշակերտական արգամանակերպութիւնը ստեղծելու պատույ նախագահական գոյգը՝ դոկտ. եւ տիկին Մայք եւ Եւելինա Սարեանները, որոնք նախագահութիւնը ստանձնեցին Նաւասարդեան 46-րդ մարզախաղերու պատույ նախագահ տէր եւ տիկին Ժադ Եուրէնեաններէն: Եղբայրը ներկայացուց նաեւ 2024-ի «Տիպար Հ.Ա.Ը.Ս.ական» եղբ. Արամ Պէքարեանը: Բոլորը բեմ հրաւիրուեցան կատարելու մարզախաղերուն պաշտօնական բացումը:

**ԶԱՀԱՎԱՌՈՒԹԻՒՆ ԵՒ
ԴՐՈՇՆԵՐՈՒ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Այնուհետեւ, Հ.Ա.Ը.Ս.ի մասնաճիւղերու եւ «Հրաշք» բաժանմունքի հայակի մարզիկները հպարտօրէն մարզադաշտ ներկայացնա, պատմական Նաւասարդեան մարզախաղերու անշէջ խարոյիկն բոցավոելու Նաւասարդեան 47-րդ մարզախաղերու ջահը: Շեփորա-**





Խումբի թմբուկներու ոգեւորիչ հարւածներուն եւ հրավառութեան տակ՝ խորհրդաւոր կերպով կեր բարձրացաւ Նաւասարդեանի խորհրդանիշը եւ պաշտօնական բացուած յայտարարուեցան Հ.Բ.Լ.Մ.ի Նաւասարդեան 47-րդ մարզախաղերը, խելով ներկաներու երկարացունքուն է ծափողջոյնները:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՇՔԵՐԹ

Ոգեւորիչ այս մթնոլորտին յաջորդեց այնքան անհամբերութեամբ սպասւած աշակերտական շքերթը, գլխաւորութեամբ իրենց վարժարաններու տնօրիչներուն եւ մարզիչներուն: Հ.Բ.Լ.Մ.ի շեփորախումբին խրախուսիչ եղանակներով մարզադաշտ մուտք գործեցին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս, Արի Կիրակոս Մինասեան, Հայ Քոյրերու, Հ.Բ.Լ.Մ.ի Մանուկեան-Տէմիրճաշուակը, ինկա և աշխաղական մարզիչներուն:



տինեան, Վահան եւ Անոյշ Շամլեան, Սահակ Մեսրոպ եւ Սրբոց Նահատակաց Ֆերահեան եւ Մարի Գապայեան վարժարաններու աշակերտները, որոնք ներկաներուն երկարաշունչ ծափողջոյններուն արժանանալիք ետք՝ գրաւեցին իրենց տեղերը մարզադաշին վրայ, ուր տեղի ունեցաւ ՔԱՀԱՄ-ի մարզաձեւերու ընդհանուր դասաւորման ախոյեանութեան բաժակներուն յանձնումը: Առաջնութեան տիրացած խումբերու ներկայացուցիչները հպարտութեամբ ստանձնեցին իրենց յաղթանակի բաժակները, արժանանալով ներկաներուն քաջալերական ծափողջոյններուն:

Այս ընթացքին, Շըջանային Վարչութիւնը իւրաքանչիւր վարժարանի տնօրիչնին յանձնեց յուշատախտակ մը՝ առ ի գնահատանք ՔԱՀԱՄ-ի 38-րդ մրցաշարքերու մասնակցութեան եւ հայաշակերտներու համար առողջ միջավայր ստեղծելու կարեւոր գործին աջակցած ըլլալուն համար:



ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

ՎԱՐԺԱՐԱԿԱՆՆԵՐ

«Տարուան լաւագոյն մարզական պատասխանատու»ի գնահատագիրը ստացաւ Հ.Բ.Լ.Մ.ի Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի մարզական պատասխանատու Սուրէն Արզումանեան:

Ստորեւ մարզախաղերու ընդհանուր դասաւորման առաջին երեք գիրքերը գրաւած վարժարաններուն անունները՝ ՊԱՄՔԵԹՊՈՂ

Ա. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Բ. Սրբոց Նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարան

Գ. Հ.Բ.Լ.Մ.ի Մանուկեան-Տէմիրճեան վարժարան

Դ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան եւ Մեսրոպեան Ազգային վարժարան

ՑՈՒԹՊՈՂ

Ա. Հ.Բ.Լ.Մ.ի Մանուկեան-Տէմիրճեան վարժարան

Բ. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Գ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Դ. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Ե. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Զ. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Է. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Զ. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Է. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան

Զ. Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարան



Բ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Գ. Սրբոց Նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարան

Բ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Գ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Բ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Գ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Բ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Զ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Է. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Զ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Է. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան

Զ. Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարան





Հ.Ա.Ը.Ս.Ի ԱՐԵՖԵԼԵԱՆ Մ. ՆԱՅԱՆԳԱՆԵՐՈՒ ԴԻՒԱՆՆԵՐՈՒ ԺՈՂՈՎ ՓՐՈՎԻՏԼՆՍԻ ՄԷԶ

Յ.Խ. ՓՐՈՎԻՏԼՆՍ

9 Մարտ 2024-ին, Փրովիտլնսի Սրբոց Վարդանանց եկեղեցոյ «Արամեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հ.Ա.Ը.Ս.Ի Արեֆելեան Միացեալ Նահանգներու շրջանի վարչութիւններու դիւաններու ժողովը, կազմակերպութեամբ Շրջանային Վարչութեան և հիւրընկալութեամբ Փրովիտլնսի մասնաճիւղին:

Ժողովին ներկայ էին Սրբոց Վարդանանց եկեղեցոյ Հոգեւոր Հովհաննես Գաբրիէլ Քչնյ. Նազարեան, Հ.Ա.Ը.Ս.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահէ Թանաչեան, Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Վիդէն Խաչատրեան եւ անդամներ՝ քոյր Կալին Թաշեան, եղբ. Վահէ Անտոնեան եւ եղբ. Քրիս Գրիգորեան, Շրջանային Սկառուտական Խորհուրդի ատենապետուհի քոյր Լոռի Փիլիպոսեան եւ անդամ եղբ. Աղամ Արքեան, Շրջանային մարզական յանձնախումբի ատենապետ եղբ. Արի Մինասեան, Շրջանային արհեստագիտական եւ տեղեկատուական (IT) յանձնախումբի անդամ եղբ. Յարութ Թաշեան, Հանրային յարաբերութեան (PR) յանձնախումբի անդամ քոյր Նորա Դարբինեան: Ներկայ էին նաեւ Հ.Ա.Ը.Ս.Ի նիւ Ճըրգիի, նիւ Եորքի, Պոսթմի, Փրովիտլնսի, Ֆլորիտայի, Ֆլիա-

տեղիոյ, Ուաշինկթընի եւ Տիթրոյթի մասնաճիւղերէն եւ Մերիմաք Հովհոտի միաւորէն վարչական ներկայացուցիչներ:

Ժողովին պաշտօնական բացումը կատարեց Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Կարո Թաշեան մանրամասն զեկուցեց յանձնախումբին եւ վարչութեան նախագահի մէջ, Համաշ. Ա.Ը.Ը.Ա.կան 12-րդ Խաղեր 2025-ին, Հայաստան, - Հանրային յարաբերութիւն (PR),



երգեցին Հ.Ա.Ը.Ս.Ի «Յառաջ նահատակ» քայլերգը, ապա Քահանայ Հայրը սրտի խօսք ուղղեց ժողովականներուն եւ «Տէրունական աղօթք»ով օրհնեց ժողովը:

Ժողովին Շրջանային Վարչութիւնը խօսք ուղղեց բոլոր մասնաճիւղերու Վարչութիւններուն՝ հետեւելու բոլոր լրջաբերականներուն, որպէսզի յաջողութեամբ իրագործուին մարզական եւ սկառատական աշխատանքները: Օրակարգը ընդգրկեց հետեւեալ ներկայացումները:-

- Շրջանային Վարչութեան գործունէութեան ամփոփ տեղեկագիր,
- Շրջանի նիւթական իրավիճակ եւ գործունէութեան ծրագիր,
- Յարաբերական եւ կազմակերպական ուղեցոյցներ,

- Երիտասարդական միաւորի ծրագիր,

- Շրջանային մարզական յանձնախումբի գեկոյց եւ 2024-ի Նաւասարդեան 32-րդ խաղեր Փրովիտլնսի մէջ, Համաշ. Ա.Ը.Ը.Ա.կան 12-րդ Խաղեր 2025-ին, Հայաստան,

- Հանրային յարաբերութիւն (PR),

- Արհեստագիտական եւ տեղեկատուական նախաձեռնութիւններ (IT),

- «Մարզիկ» պաշտօնաթերթ, «Հայրենիք» եւ «Արմինիլն Ուկիլի» թերթեր,

- Անդամական ցանկերու թուայնացում,

- Շրջանային Սկառուտական Խորհուրդի նախագիծ, 2024-ի Շրջանային բանակում եւ մասնաճիւղերու կազմակերպական մարտահրաւելներ:

Ճաշի դադարին, պատուիրակութիւնները միասնաբար այցելեցին տեղւոյն մասնաճիւղի սկառուտական հաւաքը: Սկառուտները կանչերով դիմաւորեցին հիւրերը: Մասնաճիւղի խմբապետուհի քոյր Անահիտ Տօնոյեան ողջունեց հիւրերը եւ

հրաւիրեց Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Վիդէն Խաչատրեանը, որպէսզի փոխանցէ վարչութեան խօսքը, ապա ան հրաւիրեց Հ.Ա.Ը.Ը.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահէ Թանաչեանը, որ իր կարգին փոխանցեց սրտի խօսքը:

Դիւաններու ժողովին ընթացքին, Փրովիտլնսի Նաւասարդեան խաղերու կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ եղբ. Կարօ Թաշեան մանրամասն զեկուցեց յանձնախումբին եւ վարչութեան նախապատրաստական աշխատանքներուն մասին, իրախուսելով բոլորը, որպէսզի մեծ խանդավառութեամբ ու կորովով պատրաստուին շրջանի Հ.Ա.Ը.Ը.Ի Նաւասարդեան խաղերուն, 4-7 Ցուլիս 2024-ին:

Ցիշեալ խաղերուն Արեվելեան շրջանէն եւ Գանատայէն կ'ակնկալուն աւելի քան 750 սկառուտներ, մարզիկներ եւ անդամներ, որոնք պիտի մասնակցին փութպոլի, պաքէթի, վուլպոլի, աթեթիզմի, լողի եւ ճամբակի մրցումներուն: Ընկերութիւնը լուրջին յանձնախումբը կազմակերպած է զանազան ձեռնարկներ՝ հայկական հաճելի մթնոլորտ ստեղծելու համար: Ուրբաթ, 5 Ցուլիսի երեկոյեան, «The Strand Ballroom»ի մէջ, Մոնթրէալէն երգիչ Սագո Թաշճեան եւ նուագախումբը, պիտի խանդավառեն երեկոն: Իսկ Շաբաթ, 6 Ցուլիսի երեկոյեան, «The Strand Ballroom»ի մէջ տեղի պիտի ուղեւագութեամբ երգիչներ ներսիկ եւ Արաբօ Խապիրեաններու եւ իրենց նուագախումբին:

Ներկայացումներու եւ օրակարգի կետերու աւարտին, դիւաններու ժողովը վերջ գտաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:





մթնոլորտ ստեղծեցին թէ՝ սկառուտներուն եւ թէ հանդիսականներուն մօտ:

«Արցախի օր»ուան պատգամը փոխանցեց Սեպուհ Հացագործեան, որ հանգամանօրէն անդրադարձաւ Արցախի հիմնահարցին ու հոլովոյթին, զուգահեռներ գծեց Արցախին պայքարի հանդրուաններուն միջեւ եւ լուսարձակի տակ առաւ մերօրեայ մարտահրաւերները:

Հրանդ Քհն. Գէորգեանի պատգամին եւ օրհնութեան յաջորդեց աստիճաններու տուչութիւնը՝ հետեւեալ կարգով.

Մասնաճիւղի խմբապետ՝ եղբ. Նարեկ Պասմանեան

Փոխ խմբապետուհի՝ քոյր Կասիա Պապիկեան

Փոխ խմբապետ՝ եղբ. Արմէն Զոփեան

Աքելլա՝ քոյր Նարօտ Քէյլանեան

Առաջնորդ՝ քոյրեր Փաթիլ Ժամկոչներ

Փոխ Առաջնորդ՝ եղբայրներ Կարէն Կիւլեան եւ Սագօ Տօնիկեան

Սկառուտական երդում տուին «Նորընծա»ներ՝ Վանայ Մանուկեան, Վարդենի Կիւլեան, Մէյլի Տօնիկեան, Միւռոն Տօնիկեան, Լեւոն Ժամկոչեան, Էտօ Պետրոսեան, Դրօ Հացագործեան եւ Պերճ Ուրեան:

Արենոյշ փոխանցուեցաւ քոյր Էլօ Տօնիկեան:

Գայիկ-Արծուիկի խոստում կատարեցին եղբ. Նարեկ Գէորգեան, քոյրեր Լարա Գէորգեան, Սեւան Ուրեան եւ Ծիա Հացագործեան:

«Արցախի օր»ուան նուիրուած այս հոգեպարար հանդիսութեան փակումը կատարուեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի «Յառաջ նահատակ» քայլերգով:

Հ.Մ.Լ.Մ.Ի ՏԻԹՐՈՅԹԻ ՄԱՍԻԱԲԻՇՈՒՂԻՆ «ԱՐՑԱԽԻ ՕՐ»ՈՒԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Թղթակից
Տիթրոյթ

Հ.Մ.Լ.Մ.ի Արեւելեան Մ. Նահանգներու Տիթրոյթի մասնաճիւղի վարչութեան կազմակերպութեան կազմակերպութեամբ, այս տարի եւս նշուեցաւ «Արցախի օր»ը: Կիրակի, 3 Մարտ 2024-ին, Մ. Սարգիս եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան արարողութեան կազմակերպութեամբ:

Հարտի բագինին իրենց կեանքը զոհաբերած հին ու նոր նուիրեալներու յիշատակին: Հոգեհանգստեան արարողութեան յաջորդեց հոգեհաշը, որ տեղի ունեցաւ եկեղեցւոյ «Լիլիան Առաքելեան» սրահին մէջ:

Հանդիսութեան պաշտօնական բացումը կատարուեցաւ դրօշակի ներկայացումով եւ Հայաստանի ու Արցախի քայլերգներու երգեցողութեամբ: Հանդիսութեան ներկայ էին Մ. Սարգիս եկեղեցւոյ հոգեւոր հոգին Քհն. Գէորգի Հրանդ Քհն. Փոխ խմբապետուհի՝ քոյր Կասիա Պապիկեան:

Փոխ խմբապետ՝ եղբ. Արմէն Զոփեան

Փոխ Առաջնորդ՝ եղբ. Արմէն Զոփեան

Կարէն Կիւլեան եւ Սագօ Տօնիկեան

Դրօ Հացագործեան եւ Պերճ Ուրեան:

Եղբայր Գայիկ-Արծուիկի խոստում կատարեցին եղբ. Նարեկ Գէորգեան, քոյրեր Լարա Գէորգեան, Սեւան Ուրեան եւ Ծիա Հացագործեան:

Գայիկ-Արծուիկի խոստում կատարեցին եղբ. Նարեկ Գէորգեան, քոյրեր Լարա Գէորգեան, Սեւան Ուրեան եւ Ծիա Հացագործեան:



Սկառուտական կանչերն ու «Գինի լից»ի երգեցողութիւնը խանդավառ



55-ԱՄԵՎԿԴ ՇՆՈՐՀԱՌՈՐ, Հ.Մ.Լ.Մ. ԹՈՐՈՆԹՈ

յավայել կենցաղով գոյատեւելու համար:

Արդարեւ, Հ.Մ.Լ.Մ. թորոնթոյի մասնաճիւղի վարչութեան մտայլացումով, Կիրակի, 11 Փետրուար 2024-ին, մեծ շուրջով եւ արժանավայել հանդիսութեան, մասնաճիւղի վարչութեան, Սկառուտ. Խորհուրդի անդամներու եւ ներկայացուցիչներու, Վեթերան Հ.Մ.Լ.Մ. ականներու եւ հոծ թիւով համակիրներու:

ՆԵՐԿԱՆԵՐԸ

Հանդիսութիւնը վայելեց ներկայութիւնը հոգեւոր հովիւ Վարդան Շ. Վրդ. Թաշճեանի եւ Տաթեւ Ա. Քհնյ. Միքայէլ-



ԲԱՑՈՒՄԸ
Հանդիսութիւնը սկիզբ առաւ շեխու-

Հուրինա Թօրոնթօ

Կիրակի, 11 Փետրուար 2024-ը պանծալի եւ իրայատուկ օր մը եղաւ թորոնթոհայութեան եւ ի մասնաւորի՝ Հ.Մ.Լ.Մ. ականներուն համար:

55 տարիներ առաջ, խումբ մը հայորդիներու կողմէ թորոնթոյի մէջ հիմը դրուեցաւ միութեան մը, որ իր գիրկը պիտի հաւաքէր մեծ թիւով երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, որոնք սփիւռքեան ծանր պայմաններու մէջ պիտի պայքարէին հայ ապրելու եւ հա-



րախումբին կողմէ Հայաստանի եւ Գանատայի քայլերգներուն կատարողութեամբ, որմէ ետք Հ.Մ.Լ.Մ. ձօնուած երգով մը սկառուտներ եւ մարզիկներ խորհու քայլերով տողանցեցին մարզադաշտէն ներս՝ մեծ խանդավառութիւն ներշնչելով բոլորին:

Օրուան հանդիսավարներ քոյլը Անի Աստուրեան եւ եղբ. Արմէն Պետրոսեան բարի գալուստ մաղթեցին, ապա ներկաները հրաւիրեցին մէկ վայրկեան յունկայ լուռթեամբ յարգելու յիշատակը Արցախեան նահատակ ազատամարտիկներուն եւ Հ.Մ.Լ.Մ. ական բոլոր ննջեցեաներուն:

Մարզադաշտը խայտաց Հ.Մ.Լ.Մ. ականներով: Հանդիսականներու եռանդուն ծափողզոյններով դաշտ ներկայացան գայլիկներն ու արծուիկները՝ մարզական շարժուձեւերով, արի-արենոյշները՝ չափական մարզանքի ներկայացումներով: Սկառուտական սուլիշի հրահանգին հետ երէց-պարմանուհիներու բուրգը աւելի եւս խանդավառեցին հանդիսականները:



մախմբել մէկ դրօշի տակ եւ անոնց ջամբել հայեցի դաստիարակութիւն, հայ ապրելու եւ հայու տեսլականով գոյատեւելու գաղափարը, ըսաւ ան:

Ատենապետը գնահատեց նաեւ մասնաճիւղին խմբապետական պատասխանատու կազմը, որուն անդամները լիրենց սուղ ժամերը տրամադրելով սկառուտներուն կը սորվեցնեն ազգային ու Հ.Մ.Լ.Մ. ական գիտելիքներ եւ անկարողացան թեղասպանութենէն ճողամները կը թրծեն ազգային նկարագիրոված հայութեան զաւակները հա-





«Ս. ՂԵՒՈՆԴ ԵՐԵՑ» ԿՐՈՆԱԿԱՆ ՇՔԱՆՇԱԾԱՆ՝ 69 ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒ

Թղթակից Թօրունթօ

Հ.Մ.Ը.Ս.ի Գանատայի շրջանի յասուկ երեւոյթներէն է «Ս. Ղեւոնդ երէց» կրօնական շքանշանը, որ հաստատած է 2019-ին, հովանաւորութեամբ Գանատայի Հայոց թեմի Առաջնորդ Բարբէն Արք. Զարեանի, համախորհուրդ Գանատայի Հայոց թեմի Ազգային Առաջնորդարանին եւ

Հ.Մ.Ը.Ս.ի Գանատայի Շրջանային Վարչութեան, իբրև խթան հայեցի դաստիարակութեան եւ քրիստոնէական կազմաւորման:

Արդարեւ, կրօնական-դաստիարակչական դասախոսական շարքի մը հետեւէ ետք, Փետրուար-Ապրիլ 2024-ին, 69 սկաուտներ «Ս. Ղեւոնդ երէց» շքանշանին արժանացան՝ ձեռամբ Առաջնորդ Բարբէն Արք. Զարեանի:

Շքանշաններուն տուչութիւնը կատարելով, Առաջնորդը օրհնեց արժանացողները եւ յորդորեց կարգապահութիւն, հնագանդութիւն եւ մանաւանդ հաւատարմութիւն Աստուծոյ, հայրենիքին եւ ազգին:

Հ.Մ.Ը.Ս.ի Գանատայի Շրջանային Վարչութեան, իբրև խթան հայեցի դաստիարակութեան եւ քրիստոնէական կազմաւորման:

Արդարեւ, կրօնական-դաստիարակչական դասախոսական շարքի մը հետեւէ ետք, Փետրուար-Ապրիլ 2024-ին, 69 սկաուտներ «Ս. Ղեւոնդ երէց» շքանշանին արժանացան՝ ձեռամբ Առաջնորդ Բարբէն Արք. Զարեանի:

Շքանշաններուն տուչութիւնը կատարուեցաւ հինգ հանգըռուանոց՝ 4, 11, 18 եւ 25 Փետրուարին, թուրոնթոյի Ս. Աստւածածին, Մոնթրէալի Ս. Յակոբ, Լաւալի Ս. Գէորգ եւ Քէմպրիճի Ս. Նշան եկեղեցիներուն մէջ մատուցւած Սուրբ Սուրբ 48



Հանային Վարչութիւնը կազմակերպեց բնապահպանութեան նիւթով գործունէութիւն մը, որ նպատակադրեց օգտաշատ պայմաններով պահել երկրին բնութիւնը եւ երախտագիտութիւն յայտնել Գանատայի կառավարութեան՝ ժողովուրդին ընծայած մաքուր բնութեան համար:

Հիմնուելով սկաուտական դասանանքի ութերորդ յօդւածին վրայ, որ կ'ըսէ՝ «Արին-արենոյշը անաստներ եւ բոյսեր կը սիրէ եւ կը պաշտպանէ», Հ.Մ.Ը.Ս.ի Գանատայի Շըր-

Հանային Վարչութիւնը մասնակցութիւնը բերին Հ.Մ.Ը.Ս.ի բոլոր մասնաճիւղերը՝ թորոնթօ, Մոնթրէալ, Համիլթոն, Քէմպրիճ, Սէնթ Գաթրինզ, Լաւալ եւ Վանկովը:

Արիներ եւ արենոյշներ կատարեցին մաքրութեան եւ բնապահանման գանազան աշխատանքներ եւ բարձր տրամադրութեամբ եւ «Ծառայել» նշանաբանով աւարտեցին իրենց կտակուած աշխատանքը:

Տեղին է նշել թէ, գործունէութեան ընթացքին քաջալերական այցելութեամբ մասնակիցներուն այցելեցին քաղաքական դէմքեր եւ հիւրեր:



ԳՈՅՃ

Հ.Մ.Ը.Ս.ի Կեդրոնական Վարչութիւնը խոր կսկիծով կը գումէ իր նախկին անդամներէն՝

Եղբ. Եղիշէ ԽՈՍԵՂԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Երեջաբքի, 14 Մայիս 2024-ին, Նիւ ճըրզի մէջ, Արեւելեան Միացեալ Նահանգներ:



Հ.Մ.Ը.Ս.-ՖՐԱՆՍԻ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՎԱՆՔՆԵՐԸ Կ'ԷՆԹԱՎԱՆ ՄԵԾ ԹԱՓՈՎ




Փարիզի արուարձաններէն Իսի Լէ Մուլհայի մէջ մեծ բանվածք յառաջ կ'ընթանան Հ.Մ.Ը.Ս.-Ֆրանսի մարզահամալիրին կառուցման աշխավանքները:

Համալիրը կը կառուցուի շրջանի քաղաքապետութեան կողմէ եւ յագրուկ համաձայնութեամբ մը Հ.Մ.Ը.Ս.-Ֆրանսին կը շնորհուի 99 դարուան համար, վերանորոգուելու պայմանով:

Արդիական մարզահամալիրը, որուն կառուցման աշխավանքները ընթացք առին Հոկտեմբեր 2022-ին, կ'ընդգրկէ պատրեպող դաշտ, ժողովադատական պատրաստութեան և բազմաթիվ համակարգեր:

Տաղիներու երազով եւ աշխավանքով իրագործուող այս մարզահամալիրը պիտի ծառայէ ոչ միայն Ֆրանսայի, այլև ամբողջ Եվրոպայի հայ պատանիներու եւ երիտասարդներու ֆիզիքական առողջութափակման եւ հայեցի մընդուրուով կազմաւրման աշխավանքին: Մարզահամալիրին շնորհի Հ.Մ.Ը.Ս.-Ֆրանս առիքն ու կարելիութինը պիտի ունենայ բիուզ ու որակով յաւելեալ զարգացման ու բարգավաճման, հաւաքարիմ միշտ բարձրանալու եւ իր հետ համակիր լայն շրջանակը եւս բարձրացնելու միութեան նշանաբանին:

Այս էջերով՝ մարզահամալիրի շնարարական աշխավանքներու ընթացքն լուսանկարներ:





Հ.Մ.Ը.Ս.Ի ՄԱՐՄԵՅԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑ՝ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՇԼԻՐԵԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ...

Թղթակից ՄԱՐՄԵՅ

յաստանի, Արցախի եւ Հ.Մ.Ը.Ս.ի դրօշ-
ներով:

Հանդիսութեան ընթացքին սկառուտ-
ները «Գինի լից» երգով խանդավառեցին
ներկաները եւ պարզեցին պահանջատի-
րական նշանախօսքերով պաստառներ:

Ցայտնենք, որ 2017 թուականէն
Մարմէյի հրապարակներէն մէկը կոչ-
ւած է Թե՛շլիրեանի անունով:


Հայոց Յեղասպանութենէն վերապ-
րած Սողոմոն Թե՛շլիրեան 15 Մարտ
1921-ին Պերլինի մէջ զգեստնած է Հայոց
Յեղասպանութեան գլխաւոր կազմա-
կերպիչ, Օսմանեան կայսրութեան ներ-
քին գործոց նախարար Թալիքաթ փա-
շան: Երեք ամիս ետք, 2 Յունի 1921-ին,
գերմանական դատարանը անպարտ
ճանչացած է զայն: Այսուհետեւ ան մեկ-



նած է Պելկրատ, ապա՝ Մ. Նահանգներ,
ուր 64 տարեկանին, 1960 թուականին,
մահացած է Սան Ֆրանսիլոյի մէջ եւ
թաղուած է Ֆրեկնոյի հայկական «Արա-
րատ» գերեզմանատան մէջ:

... ԻՍԿ Հ.Մ.Ը.-ՖՐԱՆՍԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՆՈՒՇԵԱՆԻ ՀՆՄԱՑՈՒԱԾ ՑԱՐԳԱՆՔԻՆ

Փարիզի մէջ, 21 Փետրուար 2024-ին,
Հ.Մ.Ը.-Ֆրանսի սկառուտները ներկայ-
գտնուեցան իսի Լէ Մուլինոյի քաղաքա-
պետութեան կողմէ Միասք Մանուշեա-
նի յիշատակին ընծայուած յարգանքի
տուրքին:



Հ.Մ.Ը.Ս. ԼՈՆՏՈՒ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿԵՐՊՈՎ ԿԸ ՏՕՆԵ «ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՕՐ»Ը ԵՒ ՄԵԿՈՒՄԻ ԾՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԳՐՈՒԹԵԱՆ 45-ԱՄԵԱԿԸ

Թղթակից ԼՈՆՏՈՒ

16 Մարտ 2024-ը յիշատակելի
թուական մը պիտի մնայ
Հ.Մ.Ը.Ս.ի Լոնտոնի Մեկուսի
շրջանութեան անդամ քոյր Այգ Ստե-
փանեան, մարդկային իրաւանց նախկին
պաշտպան Արման Թաթոյեան եւ
Առաջնորդ Յովակիմ Եպս. Մանուկեան:

Տեղի ունեցաւ 45-ամեակի վիճա-
կահանութեան վիճակածգութիւն եւ
45-ամեակի կարկանդակի հատում՝
մասնածիւղի պատույ անդամ քոյր
Վիոլիթ Թաղեւոսեանի ձեռամբ:

Նով, պաշտօնական խօսքեր արտասա-
նեցին Հ.Մ.Ը.Ս.ի Լոնտոնի Մեկուսի
վարչութեան անդամ քոյր Այգ Ստե-
փանեան, մարդկային իրաւանց նախկին
պաշտպան Արման Թաթոյեան եւ
Առաջնորդ Յովակիմ Եպս. Մանուկեան:

Տեղի ունեցաւ 45-ամեակի վիճա-
կահանութեան վիճակածգութիւն եւ
45-ամեակի կարկանդակի հատում՝
մասնածիւղի պատույ անդամ քոյր
Վիոլիթ Թաղեւոսեանի ձեռամբ:





Երկրորդ մասով սկաուտներ ներկայացուցին գեղարուեստական գեղեցիկ յայտագիր մը՝ «Հայ եմ ես» թեմայով: Յայտագիրը ընդգրկեց երգ («Ելք հայութիւնը ընդգրկեց երգ»), հայկական պար՝ «Հայ ենք մենք»

(արծուիկներ եւ արենոյշներ), ասմունք՝ «Խօսք իմ որդուն» եւ բուրգերու կազմութիւններ (գայլիկներ-արիներ եւ երէցպարմանահուիներ): Տօնակատարութիւնը եղրափակուեցաւ Արցախի նույրուած տպառութեամբ:



Հ.Մ.Ը.Ա. ԿԱՐԵՒՈՐԱՎԳՈՅՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՅԱՊԱՇՊԱՆՈՒՄԸ

(ՔՈՅՑ ԱՅԻ ԱՏԵՓԱՆԵԱՆԻ ԽՈՍՔԸ, ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝
«ՀԱՅ ՍԿԱՌՈՒՏԻ ՕՐ» ՈՒԱՆ ԵՒ ԼՈՆՏՈՒԻ ՄԵԿՈՒՍԻ ՇՐՋԱՆԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 45-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ)

Հ.Մ.Ը.Ա. Լոնտոնի Մեկուսի շրջանի վարչութեան անունով բարի գալուստ կը մաղթեմ ձեզի՝ այս տարրուան «Հայ սկաուտի օր» ուան եւ մասնաճիւղի հիմադրութեան 45-ամեակի տօնակատարութեան:

Անցնող 45 տարիներուն, Հ.Մ.Ը.Ա. Եղած է մեր անդամներուն տունը եւ ընտանիքը: Մեր սիրելի միութենական քոյրերու եւ եղայրներու չնորհիւ, այս հզօր կառոյցը եղած է Լոնտոնի համայնքին ողնայաը տարիներ շարունակ, եւ ինչպէս կը տեսնէք այսօր, այս աշխատանքը կը շարունակուի:

Հ.Մ.Ը.Ա. կարեւորագոյն նպատակն է հայապահպանումը: Այս տարրուան «Հայ սկաուտի օր» ուան ներկայացումներուն նիւթն է հայկական ինքնութեան հարստութիւնը, եզակիութիւնը եւ գեղեցկութիւնը: Միիւնքահայութեան համար հայ ըլլալը եւ մնալլ մարտահրաւէքներ կը ներկայացնէ, մանաւանդ Լոնտոնի նման քաղաքի մը մէջ, ուր բոլորս բազմազգալ ենք: Այս պատճառով, անհրաժեշտ է որ մեր նորահաս սերունդներուն փոխանցենք եւ ներշնչենք մեր ազգային ողին եւ արժէքները: Հ.Մ.Ը.Ա. աշխատանքները բնականաբար կը ծառայէն այս նպատակներուն եւ աւելիին:

Համավարակի եւ մանաւանդ մեր հայրենիքի տագնապալից իրադարձութիւններուն հետեւանքով, բոլորս յուսալքութեան մատնուեցանք, սակայն այսօր որոշած ենք վճռակա-





Հ.Ա.Ը.Ս.Ի ՎԵՍՄԵՐՈՍԻ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Թղթակից ՎԵՍՄԵՐՈՍ

Ներկայութեամբ Հ.Ա.Ը.Ը.Ի Կեղրոնական Վարչութեան Եւրոպայի լիազօր ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաժակ Գագանձեանի, Շաբաթ, 17 Փետրուար 2024-ին, Շուէտի Վեսմերոս քաղաքի «ABF» կեղրոնին մէջ տեղի ունեցաւ Հ.Ա.Ը.Ը.Ի Վեսմերոսի Մեկուսի շրջանի անդամական հինգերորդ ընդհանուր ժողովը:



Ժողովը ընթացք առաւ կէսօրէ առաջ ժամը 11.30-ին, Հ.Ա.Ը.Ը.Ի «Յառաջ նահատակ» քայլերով: Հնիթացաւարտ վարչութիւնը ժողովին ներկայացուց իր գործունէութեան նիւթաբարոյական տեղեկագիրը, որուն շուրջ տեղի ունեցան լուսաբանական հարցումներ, ըստ էութեան քննարկումներ, ինչպէս նաեւ առաջարկներ՝ յառաջիկայ տարեշրջանի եւ նոր ընտրուելիք վարչութեան համար:

Աւարտին, ընդհանուր ժողովը որդեգրեց բանաձեւ՝ իր գնահատականը տալով ընթացաւարտ վարչութեան գործունէութեան եւ արձանագրեց ժողովին կողմէ որոշումի ուժ ստացած առաջարկները, ապա յառաջիկայ երկու տարուան համար ընտրեց հինգ անդամներէ բաղկացած նոր վարչութիւն՝ հետեւեալ կազմով՝
 - եղբ. Տիգրան Կէօվչէնեան
 - եղբ. Վազգէն Մարգարեան
 - եղբ. Յովսէփ Պայրամշեան
 - եղբ. Յակոբ Գագանձեան
 - եղբ. Եղիա Օտապաշեան

Նախքան ժողովին փակումը, Հ.Ա.Ը.Ը.Ի Կեղրոնական Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաժակ Գագանձեան իր խօսքը փոխանցեց ժողովին՝ վարդքը կատար ըսկով ընթացաւարտ վարչութեան, որ իր գործունէութեան ժամանակաշրջանին յաջողեցաւ լաւ արդիւնքներ արձանագրել, ապա յաջողութիւն մաղթեց նորընտիր վարչութեան՝ յուս յայսնելով, որ յառաջիկայ տարեշրջանը ըլլայ աւելի արդիւնաւէտ եւ օրինակելի:

Ժողովը փակուեցաւ կէսօրէ ետք ժամը 5-ին, դարձեալ «Յառաջ նահատակ» քայլերով:



Թղթակից ՎԻԵՆԱՆ

Հ.Ա.Ը.Ը.Ի Վիենայի Մեկունէութեան 18-րդ ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Շաբաթ, 13 Յունուար 2024-ին, Հ.Ա.Ը.Ը.Ի Կեղրոնական Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաժակ Գագանձեանի ներկայութեամբ:

Ժողովի օրակարգին անցնելէ առաջ, Վկայեալ կարգի գործնական դասընթացքը յաջողութեամբ աւարտելով, եղբ. Սագօ Շատոյեան ստացաւ Վկայեալ կարգի իր պէճը:

Ժողովը ընթացք առաւ ընտրելով ժողովի մնայուն դիւան- ատենապետ՝ եղբ. Յակոբ Սահակեան, ատենապետ՝ եղբ. Շահան Գարիկեան:

Անդամական ընդհանուր ժողովը լայնօրէն քննեց միութեան կազմակերպական, մշակութային, մարզական եւ յատկապէս երիտասարդական ու սկաուտական ծրագիրները: Անդրադարձաւ շրջանի գծուարութիւններուն եւ ժողովականներու մտահոգութիւններուն եւ լսաւ այնմ կատարեց պատշաճ առաջարկներ եւ տուաւորումներ:

Ժողովի աւարտին, ժողովականները ընտրեցին յառաջիկայ միամեայ նըստաշրջանի նոր վարչութիւնը՝ բաղկացած հինգեւեալ եղբայրներէն եւ քոյրերէն- Սամուէլ Նահապետեան, Թալին Շէկոյեան-Ապամեան, Յակոբ Սահակ-

Հ.Ա.Ը.Ը.Ի ՎԻԵՆԱՆՑԻ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿԱՆ 18-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ



եան, Սիլվիա Պուրճեան եւ Սագօ Շատոյեան:

Փակման խօսքով հանդէս եկաւ Հ.Ա.Ը.Ը.Ի Կեղրո-

չան, Սիլվիա Պուրճեան եւ Սագօ Շատոյեան երիտասարդներ կերտելու աշխատանքներին, եղբ. Գագանձեան ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաժակ Գագանձեան կարեւորութեամբ յիշեց, որ Արցախը Հ.Ա.Ը.Ը.Ի աշխատանքներուն մէջ մնայուն ներկայութիւն պիտի ըլլայ: Այս առիթով եղբ. Գագանձեան ներկայացուց Արցախի գծով Պատգամաւորական Ընդհանուր ժողովի որոշումները եւ թելայրեց ամէն ճիգ ի գործ դնել անոնց իրականացման համար:

Անդամական ընդհանուր ժողովը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերով:





Հ.Մ.Ը.Մ.Ի ՄԻՒՆԻ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆԻ ՍԿՈՒՏԱՎԱՆ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԱՇԽՈՅՑԺ ԿԵՎՆՔԸ

Թղթակից
Միւնին

Անցող ամիսներուն, Հ.Մ.Ը.Մ.Ի Միւնի Մեկուսի շրջանը ունեցաւ սկաուտական եւ ընկերային բեղուն գործունէութիւն: Ստորև ընդհանուր եւ ամփոփ ակնարկ մը շրջանի աշխատանքներուն մասին:



մեծ խանդավառութեամբ մասնակցեցան մոկլիները, գայլիկները եւ արծուիկները: Նոյն օրը տեղի ունեցաւ նաեւ տոմինոյի մրցաշարք, որուն առաջնութեան տիրացան եղր. Խաչիկ Խաչիկեան եւ Վահան Օհաննէսեան:

- 23 Մարտին, մասնաճիւղին ֆութպոլի մարզիկները այցելեցին «Allianz Arena» մարզադաշտ եւ թանգարան:

- 28 Ապրիլին, Մեկուսի շրջանի խմբապետական կազմը ունեցաւ 2024-ի իր առաջին սեմինարը, որուն ընթացքին կազմը խոսեցաւ իր նպատակներուն եւ աշխատանքները աւելի մեծ յաջողութեամբ յատաջ տանելու ձեւերուն մասին:

- 14 Ապրիլին, Հայոց Յեղասպանութեան 109-ամեակի սեմին, մասնաճիւղը St. Mauritius եկեղեցոյ սրահին մէջ կազմակերպեց «The Promise» ժապաւէնի ցուցադրութիւնը:

- 7 Ապրիլին տեղի ունեցան Զատկուան խաղեր, որոնց



Յանձնախումբը պատրաստած էր ամէնէն լաւ ծպտուղներու մրցանակներ, ինչպէս նաեւ՝ զանազան խաղեր:

Մրցանակիրները հետեւեալներն էին. սկաուտներու բաժանմունքը.

1. Եղր. Մարգիս Խաչիկեան եւ Կարպիս Գարակէօզեան

2. Եղր. Մասիս Վարդանեան

3. Եղր. Արմէն Խաչիկեան

Ծնողներու եւ անդամներու բաժանմունքը.

1. Եղր. Վահան եւ քոյր Անդին Օհաննէսեան

2. Եղր. Մարմէն Պետոյեան
3. Քոյր Անէթ Պետոյեան-Քաֆէճեան


• Անցնող ամիսներուն, մասնաճիւղին խմբապետական կազմը առաջին անգամ ըլլալով կազմակերպեց կրօնական շքանչանի դասընթացք: Գայլիկներն ու արծուիկները մասնակցեցան «Սուրբ Վահան», իսկ արիներն ու արենյոյները՝ «Սուրբ Սեսրոպ» դասընթացքներուն:

Սեմինարը տեղի ունեցաւ Կիրակի, 28 Յունուարին: Սեմինարին սկաուտները սորվեցան կրօնական զանազան գիտելիքներ եւ կատարեցին ձեռային աշխատանքներ:

Իսկ Կիրակի, 4 Փետրուարին, սկաուտները մասնակցեցան եպիսկոպոսական Սուրբ Պատարագին, զոր մատուցեց թեմի առաջնորդ Սերովբէ Եպս. Խաչիսանեան: Պատարագի աւարտին, եղր. Ռուբէն Նալպանտեան ներկաներուն հակիրճ տեղեկութիւններ տուաւ չաբաթ մը առաջ իրենց փոխանցուած սկաուտական գիտելիքներուն եւ կրօնական դասընթացքին մասին: Ապա, Առաջնորդը չքանը-


շանները յանձնեց դասընթացքին հետեւած սկաուտներուն: Աւարտին, սկաուտները միացան Արցախի հեռարկին՝ Գերմանիոյ կառավարութեան Միւնիի ձեռնարկին՝ Գերմանիոյ կառավարութենէն եւ Երոպական Միութենէն պահանջերով ճնշում բանեցնել Ազրպէճանի վրայ՝ ազատ արձակերտ համար ձերքակալուած եւ Պաքուի մէջ անօրէն կերպով բանտարկուած Արցախի պատասխանատունները:





**ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հ.Տ.Բ.ՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԵՐ ՇՐՋԱՆ**







Հ.Ա.Ը.Ս.Ի Լիբանասի 100-ԱՄԵԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԱՅԻՍԻ ՓԱՌԱՋՈՆՈՎ ՎԵՐԱՀԱՍՏԱՑԵՑ ԱՆԽԱՍ ՀԱՄԱՏՔՈՎ ՈՒ ՎՃԱՎԿԱՆ ԿԵՑՈՒԱԾՔՈՎ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՆՈՒԻՐԱԿԱՆ ԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐ ՎՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱՎԿՈՒԹԻՒՆԸ

26 Մայիս 2024-ին, Հ.Ա.Ը.Ս.Ի պատճառով յուսահատ ու տիսուր խայծ մը կը կրէր սրտին մէջ, Պուրճ Զամուտի քաղաքապետարանի դաշտէն դուրս եկաւ նորահաս սերունդին կողմէ փոխանցուած յոյժի չողերով, հաստատ վըճ- ուականութեամբ եւ հաւատագով, հայութեան իրձերուն ի խնդիր գործելու ամ-

պատճառով յուսահատ ու տիսուր խայծ մը կը կրէր սրտին մէջ, Պուրճ Զամուտի քաղաքապետարանի դաշտէն դուրս եկաւ նորահաս սերունդին կողմէ փո-

խանցուած յոյժի չողերով, հաստատ վըճ- ուականութեամբ եւ հաւատագով, հայութեան իրձերուն ի խնդիր գործելու ամ-

ժամ տեւած յայտագիրին ընթացքին:
Տիրական էին Հոգեպարար ու յուսադ-
րիչ խօսքերու ճամբով: Տիրական էին
Հ.Ա.Ը.Ս.Ի սկաուտներու ժրաջան աշ-



խատանքով դաշտին վրայ կերտուած ձեւայիններով՝ Արարատով, Արցախի խորհրդանիշ «Մամիկ-պապիկ»ով, իր մէկ դարու թեւակութումը նշող Հ.Ա.Ը.Ս.Ի Լիբանանի ընտանիքին անմար ջահով, 100 թուանշանով եւ գեղարուեստական ելոյթներով:

Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդին նախագահութեամբ եւ Հ.Ա.Ը.Ս.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցած փառատօնին, հայութիւնը եւ անոր ապրելու անխորտակելի կամքը ներկայ էին վճռական քայլերով եւ իրենց կուրծքերուն Արցախի պէճը կրող տարազաւորներով, յաղթանակներ կերտած մարզիկներով, հայոց լեզուն ու հայկական արժէքները ամէն բանէ վեր դասող ԼեվալԱՄ-ի աշակերտներով եւ մարդն ու հայր կազմաւորելու Ծուած միութենականներով:

Տակաւի՞ն, բոլորին սրտին մէկ բաժնը հանդիսացող Արցախը փառատօնին տիրական ներկայութիւն էր Հ.Ա.

Հ.Ա.Ը.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան հրաւերով Պէյրութ ժամանակ Արցախի պատութեամբ մէջ առաջարկութեամբ եւ Արցախի համար իրենց կեանքը նուիրաբերած Հ.Ա.Ը.Ս.Ի.ական նահատակներուն ընծայուած յարգանքով:

ԲԱՑՈՒՄԸԸ
Փառատօնին բացման խօսքը արտասանեց Հ.Ա.Ը.Ս.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենադպիկը քոյլ Դալար Պէյէճեան: Ան լուսարձակի տակ առաւ փառատօնին առիթը՝ Հայաստանի անկախութեան 106-րդ տարեդրամը եւ Հ.Ա.Ը.Ս.Ի Լիբանանի շրջանի հիմնադրութեան 100-ամեակը, եւ ըստ, որ այս զոյգ առիթներով մենք կը տոնենք ո՛չ միայն հայ ժողովուրդի ազատութիւնն ու տոկունութիւնը, այլև միասնութեան, նուիրուածութեան եւ ծառայութեան անսասան ոգին, որուն մարմնաւորութեամբ կը հանդիսանայ Հ.Ա.Ը.Ը.ը:

«Հարիւրամեակ մը ամբողջ Հ.Ա.Ը.Ը.ը հանդիսացած է յոյսի ճրագ՝ դաստիարակելով եւ վառ պահելով հայ ազգի եւ հայ էութեան վսեմ արժէքները լրանահայ երիտասարդութեան մէջ: Հ.Ա.Ը.Ը.ը Լիբանանի մէջ կարեւոր դեր խաղացած է եւ պիտի շարունակէ խաղալ մեր մշակութային ժառանգութեան պահպանման, ֆիզիկական ու բարոյական պատրաստութեան խթանման եւ մեր հայ ինքնութեան դրսեւորման մէջ», հաստատեց ան:

Քոյր Պէյէճեան յարգանքի եւ մեծարանքի խօսք ուղղեց Հայաստանի անկախութեան համար ինկած նահատակնե-



տանքով պատրաստուած հսկայ ջահին կատարին:

**Հ.Ա.Ը.Ս.ի Լիբանանի
ՇՐՋԱՆԱՑԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԽՕՍՔԸ**

Հ.Ա.Ը.Ս.ի Լիբանանի Շրջանային խմբակետ եղբ. Արօ Մոսիկեանի եւ Լիբանանի բոլոր մասնաճիւղերու մոկլիներուն՝ սկաուտական ձեռագին աշխա-

րուն, որոնք իրենց սրբազան գոհաբերութեամբ կերտեցին մեր ազգին ներկան ու ապագան: Ան դրուատեց Հ.Ա.Ը.Ը.ի հիմնադիրները, առաջնորդները եւ անդամները, որոնց տեսականով ու անխոնջ ջանքերով միութիւնը Լիբանանի դժուարին եւ ճակատագրական պայմաններուն մէջ կը մնայ գաղութի գոյատեման խարիսխներէն մէկը: Աւարտին, ան հաստատեց, որ անկախութեան ողին եւ Հ.Ա.Ը.Ս.ի արժէքները պիտի շարունակեն ոգեշնչել բոլորը՝ ձգտելու եւ կառուցելու աւելի պայծառ, ուժեղ ու միասնական հայրենիք:

ՔԱՅԼԵՐԳՆԵՐԸ ԵՒ ԶԱՀԱՎԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հ.Ա.Ը.Ս.ի շեփորախումբին հնչեցուած Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ սկաուտական քայլերէներու կը ուղիթով բարձրացան Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ Հ.Ա.Ը.Ս.ի դրօշ-



Հ.Ա.Ը.Ս.ի Լիբանանի շրջանի հիմնադրութեան եւ լսաւ, թէ Ց.Ա.Ը.Ը.ի քայլերգին, նշանաբանին ու նշանակին, Հ.Ա.Ը.Ս.ի Լիբանանի մեծ ընտանիքը մնաց ազգի գոյութեան պատուանդանն ու յարատեման ազգային նկարագրի տէր եւ մէկուկէս միլիոն նահատակներուն աւանդը բոցավառ պահող սերունդներ ունենալու համար հրամայական է մարդկային եւ ազգային առողջ դաստիարակութիւն ջամբարող Հ.Ա.Ը.Ս.ի դռները լայնօրէն բանալ նորահասներուն դիմաց, զանոնք առնել իր ապահով եւ հարազատ երդիքին տակ: Եղբ. Համամձեան հաստատեց, որ Լիբանանի մէջ միութեան հիմնադիրները չեն սխալած, որովհետեւ Հ.Ա.Ը.Ս.ի շուրջ հաւաքուած որակով եւ քանակով հարուստ խումբ մը նույիրեալ երիտասարդներ՝ հաւատարիմ իրենց ուխտին, այս միութիւնը վերածեցին հայութեան էութիւնը կազմաւորող, հայ հոգին անեղծ պահող, Փիլիփականին կողքին մտային ներշնչում ու զարգացում ջամբող, ազգային աւանդութիւններուն եւ արժէքներուն պահապանը հանդիսացող հնոցի:



րախ թէ տխուր առիթներուն, մոլիխներէն մինչեւ երէցներուն տողանցքը ազդանշանը տուաւ հայութեան ծոցէն ծնած ու անոր շարունակութիւնը երաշխաւորելու կոչուած սերունդներու առկայութեան, եւ կը հաւատանք, որ այդպէս պիտի շարունակէ այսօր ու ապագային եւա», դիտել տուաւ եղբ. Համամձանիշը, անոր շեփորախումբի նուազին կը ոռյթը լսելի դարձաւ գաղութի ու-

շարունակելով, եղբ. Համամձեան



նշեց, որ Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի շրջանը կը կազմէ տարրուած անխոնջ առաքեգաղութիւն կեանքին մէջ ունի իր դերն ու լութեան։ Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շրջակիուը։ Արդարեւ, իր մէկ դարու նույն Վարչութեան ատենապետը հրարումով եւ գործունէութեամբ ան մաս կը կազմէ տարրուած անխոնջ առաքեցանքին մէջ ունի իր դերն ու լութեան։ Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շրջակիուը։ Արդարեւ, իր մէկ դարու նույն Վարչութեան ատենապետը հրարումով եւ գործունէութեամբ ան մաս

ուժեղ եւ կազմակերպ ո՛չ միայն իր նույնականացնելու մէր սերունդներուն ծառայելու համար, այլև՝ համայն Սփիտոքին համար, Հայաստանին համար, Արցախին համար, համայն հայութեան գերագոյն շահերուն եւ խոշաներուն ի խնդիր։

Անուհետեւ, եղբ. Համամճեան լուսարձակի տակ առաւ Հայաստանի Ա.

Հանրապետութեան կերտումը՝ շեշտելով,

որ 28 Մայիսին կերտուած անկախութիւնը հայ ժողովորդի միասնականութեան, ազգային գոյատեւման, հաւաքական կամքի միահամուռ արտայայտութիւնն էր։ Ան աւելցուց, որ այսօր

տարբեր են պայմաններն ու մարտահրաւերները, սակայն մենք պարտաւոր

ենք հաւատարիմ մնալ 28 Մայիս կերտած սերունդներուն սկզբունքներուն,



սերունդներուն։ Եղբ. Համամճեան իր խօսքին եզրափակիչ մասով կոչ ուղղեց սկաուտներուն՝ միասնաբար, կողք-կողքի, ուսուուսի շարունակելու մէր ուխտեալ քոյլերուն եւ եղբայրներուն երթը, որպէսզի նուածենք նոր ամեակներ կերտելու եւ կտակելու յաջորդող

միշտ յարգելով ու արժեւորելով դար մը ամբողջ նուիրումով գործածներուն աւանդը, միութեան նեցուկ կանգնող-ներուն ներդրումը։

ԼԵՎԱՄ-Ի ՎԱՀԱՆԻՆ ՏՈՒԶՈՒԹԻՒՆԸ

Ապա, կատարուեցաւ Լեվամ-ի 2023-2024 տարեցրանի վահանին տուչութիւնը Համագայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանին։ Նաեւ յայտարարուեցաւ, որ Լեվամ-ի «Լաւագոյն մարզիկ»ի՝ եղբ. Ալէքսո Պէտիքեանի անուան մրցանակը կը շահի Վեհքիստ Հարպոյեան Համագդայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանէն, իսկ Լեվամ-ի «Լաւագոյն մարզիկ»ի՝ Անի Պէտիքեանի անուան մրցանակը՝ Լորէն Ճերմակեան, դարձեալ Համագդայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանէն։






ՍԿԱՌԻՏԱԿԱՆ
ԿԵՆԴՐԱՆԻ ՊԱՏԿԲՐՆԵՐ

Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի բոլոր մասնածիւրու արի-արենոյշները՝ հանդէս կեան յաղթանակի պարով, ուազմական «Եարիտչտա»յով, տախտակներու պարով, նաև ցուցադրեցին կենդանի պատկերներ՝ 28 Մայիսի անկախութիւնը, Հ.Մ.Լ.Մ.ի ծնունդը եւ Արցախը մարմառորոդ:

ՏՈՂԱՆՑՔԸ

Այնուհետեւ, Հ.Մ.Լ.Մ.ի չեփորախումբին երաժտութեան կշումիմներով խրոխտ, հպարտ եւ հաստատ քայլերով, պահանջատէր ու ինքնավստահ հայուդոփիւնով տողանցեցին Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի մասնածիւրու սկառատական շարքերը, Շրանային խմբագետութիւնը, վեթերան խմբագետները, Հ.Մ.Լ.Մ.ի մարզական ներկայացուցչական



Տողանցքին յատուկ վայլք տուաւ Հ.Մ.Լ.Մ.ի Արցախի մասնածիւրի սկառատներուն մասնակցութիւնը՝ իննանդամ պատուիրակութեամբ մը: Ներկայ հանդիսականները բուռն ծափերով ողջունեցին Հ.Մ.Լ.Մ.ի Արցախի սկառատները, որոնք տողանցեցին բռնագրաւել Արցախի դրօշին առաջնորդութեամբ:

Հ.Մ.Լ.Մ.ի ԿԵՆԴՐՈՒԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱԱՄԸ

Տողանցքին եւք խօսք առաւ Հ.Մ.Լ.Մ.ի Կենդրուական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեան: Ան նշեց, որ տօնախմբեկ հայոց պատմութեան ամէնէն պաճառ սիրագործութեան՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան 106-ամեակը կը նշանակէ մեր ողնաշարը շակել եւ բարձրածակաս յիշել այն բուլոր «իսենթ»երը, որոնք հայոց պատմութեան Մայիսեան էին ոսկի տառերով արձանագրեցին: Կը նշանակէ յարգել յիշատակը ողջմիտ ու պաճառատես մարդոց, որոնք հիմը դրին հայոց պետականութեան, ոչինչէն ամէն ինչ ստեղծեցին: Կը նշանակէ նաև նշել Հ.Մ.Լ.Մ.ի ամէնէն բեղուն գործունէունը ծաւալած, սերունդներ դաստիարակած եւ միութեան փարոս նկատող Լիբանանի շրջանին հիմնադրութեան 100-ամեակը:

Ապա, եղբ. Խաչերեան մէկիկ-մէկիկ թուեց անունները այն 60 Հ.Մ.Լ.Մ.ականներուն, որոնք երկարամեայ ծառա-

յութիւն մատուցած եւ մեզմէ յաւէտ բաժնուած են, սակայն մէկ դարու կազմակերպական, դաստիարակչական, սկառատական եւ մարզական անհամար յաջողութիւններով հարուստ Լիբանանի շրջանի իրագործումներուն մէջ իրենց մեծ ներդրումը ունեցած: Ան շեշտեց, որ այդ նուիրեալները եւ անոնց սերնդակիցները Հ.Մ.Լ.Մ.ի ակումբն ու

դաշտը նկատեցին իրենց երկրորդ տունը, Հ.Մ.Լ.Մ.ականները՝ իրենց հարազատները, եւ Հ.Մ.Լ.Մ.ի մէջ տարած իրենց աշխատանքով կեանք մաշեցուցին իրեւ ազգի ծառաներ:

Եղբ. Խաչերեան ըաւա, որ իր հիմնադրութենէն մինչեւ օրս՝ հարիւր եւ վեց տարիներ, շրջանցելով կամ խորտակելով ամէն խոչընդոտ, Հ.Մ.Լ.Մ. շարու-





նակեց պատուով կատարել ազգանուէր սի շրջաններ, շրջաններ, եւ եղաւ համառու հայրենանուէր իր առաքելութիւնը, հայկական միութիւն: ...Կազմեց «Նահնոն ուր հայու շունչ կար ու կայ: «Հիմնեց միականեր, մասնաճիւղեր, Մեկու-

դեւ, Եռագոյնը բարձր պահած՝ անցան յառաջ դէպի յաղթանակ: Տողանցեցին կարգապահ շարքերով ու հաստատ քայլերով իւրաքանչիւր հայու կամքը լարելով: Տողանցեցին Սփիւռքի հայկական

բոլոր գաղութներու ցուրտ ու օտար փողոցներէն, շուրջ 70 տարիներ, քաջ գիտնալով ու վստահեցնելով «գուրս»ի եւ «ներս»ի հայոց, որ կայ վերադարձ:

Կայ վերադարձ Մայիսեան յաղթանակներու ժամանակաշրջան: Եւ... հաւատարիմ իրենց խոստումին, մեր «կամաւոր բանակ»ները վերադարձան ու տողանցեցին Երեւանի «Հանրապետութեան» հրապարակ 1994-ին եւ, աւելի ուշ, 2019-ին՝ Ստեփանակերտի «Վերածնունդի» հրապարակ, ըստ եղբ. Խաչերեան՝ հաստատելով, որ միութիւնը արժանացաւ բոլորին յարգանքին եւ սիրոյն:



ի վեր հայութեան կրած մեծ կորուստները, հողատարածքներու դաւաճանական յանձնում, ազգային արժեհամակարգերու ունահարում ու ջնջում: Նշելով, որ այսօր մեր ճաշակած հացը լիղի է, մեր ինդուկը վերածուած է դեղին ժպիտի, իսկ մեր արժանապատուութիւնը: Կամաւոր բանակները մեր «կամաւոր բանակ»ները ու քայնք յառաջ՝ անսասան ու անդեղեւ, ու իրականացնենք մեր Ուխտը Արարատին. «Եւ հաւատա՛, կրանիտեայ ո՛վ աստուած, Սրբազն լե՛ռ, հաւատա, թէ կը հասնինք, մենք կը հասնինք կատարին...» (Եղբօր Խօսքին ամրողութիւնը տեսնել էջ 76):

«ՊԱՏՈՒԻ ԱՌԱԽԵ
Հ.Ս.Ը.Ս.ԱԿԱՆ ՆԱՀԱՏԱԿԱՆԵՐՈՒԻ
Յայտագիրի նախավերջին մասով հնչեց Արցախեան նահատակ, Հ.Ս.Ը.Ս.Ական եղբ. Գէորգ Հաճեանի «Ղարաբաղի ողբը» երգը, որուն ընկերակցութիւնը 12 մկանակ դաշտ մուտք գործեցին Արցախի համար իրենց գարուն կեանքերը նուիրաբերած Հ.Ս.Ը.Ս.Ական 12 նահատակներու նկարներով:



Առաջնորդը նշեց, որ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 106-րդ տարեդարձին առիթով հաւաքւած ենք Պուրճ Համուտի քաղաքապետարանի մարզադաշտին մէջ, որպէսզի նոր յոյսերով ողջունենք տեսակաւոր տագնապներու բովին անցնող մեր հայրենիքը:

«Այս օրը մեզի համար տեսակ մը ուխտագնացութիւն է, որպէսզի անց-

նոյն պահուն, Լիբանանի Շրջանավիճ Բնդհանուր Խմբապետուհին հրահանգով, սկաուտական բոլոր չարքերը՝ մոլլիին մինչեւ երէց-պարմանուհիներ «Պատուի ա՛ռ»ի կանգնեցան նահատակ Հ.Մ.Լ.Մ.ականներու անմեռ յիշատակին: Պահը յուղիչ էր եւ ոգեհնչող:

Փառատնին ներկայ հազարաւոր ժողովուրդը կը ծափահարէր ու... կ'արտասուէր միաժամանակ, փառք տալով հերոսներ ծնած մայրերուն եւ միութեան:

Նահատակներու նկարներուն հետեւցան կարմիր, կապոյտ, նարնջագոյն դրօշներով տողանցող Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միութեան եւ Լիբանանի Պատանեկան Միութիւններու անդամներէն ներկայացուցիչներ:



եալի պատմութեան վերաքաղը կատարելով զգանք, որ Հայաստանի անկախութիւնը ամէնչն գեղեցիկ եւ ամէնչն հզօր իրագործումն է հայութեան կամքին: Մայիս 28-ի անկախութիւնը ծնունդ առած է մեր ժողովուրդի վիշտերէն ու վէրքերէն, նաեւ վասն լինելութեան իր մղած դարաւոր պայքարներէն, որոնք տակաւին չեն վերջացած», յայտնեց Առաջնորդը:

«Մարունակելով, Առաջնորդը ըսաւ, որ յատկապէս ներկայ, բացառիկ պայմաններուն մէջ եւ Հայաստանի դիմագրաւած տեսակաւոր դժուարութիւններուն դիմաց, պարտաւոր ենք նոր գիտակցութեամբ նայելու մեր պատմութեան պայմաններուն մէջ ու հայրենի հողին վրայ ապրիլ ուղղող մեր ժողովուրդի զաւակներուն հոգիներուն մէջ:

Առաջնորդը ընդգծեց, որ այսօր Հայաստանի անկախութիւնը վտանգող դժուարութիւններուն առջեւէն: «Պէտք է դարձեալ արթնայ մեր ժողովուրդին գիտակցութիւնը, որպէսզի Արցախի կողքին նոր դաւադրութիւններու զոհը չուղարկող կարիք է ամէն տեղ, որովհետեւ Հայաստանին սպառնացող դժուարութիւնները չեն կրնար յաղթա-

հարուիլ առանց մեր ժողովուրդի զօրեղ հաւատքին, քաջութեան եւ միասնական հայրենանուէր կեցուածքին: Ինչ ալ ըլլան մեր կեանքին պայմանները, պէտք չէ մեր տենչերէն ու երազներէն հեռա-

նալով արկածախնդրութեան մատնենք մեր հայրենիքին վիճակը: Պէտք է հաւատատալ մեր ժողովուրդի ապագային ու հաւատալ մեր դարաւոր իղձերուն եւ տենչերուն, եւ անոնց իրագործման համար ընծայաբերել ամէն բան:

Եղրափակելով, Առաջնորդը Մայիս 28-ի առիթով ողջունեց նաեւ Հ.Մ.Լ.Մ.ը եւ օրէնութեան խօսք ըսաւ լիբանանահայ գաղութին մէջ միութեան ունեցած 100-ամեայ ազգակերտ բեղուն վաստակին համար:

Հանդիսութիւնը փակուեցա «Սարդարապատ»ով եւ «Յառաջ նահատակ»ով:

Ապա, ազգային-հայրենասիրական երգերով մթնոլորտը խանդավառեց հայրենի երգիչ ներսիկ իսպիրեան:



ՊԻՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՐ

(Հ.Մ.Լ.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ
ԵՂԲ. ՅԱԿՈԲ ԽԱԶԵՐԵԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ, ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝
ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՖԱՌԱՏՕՆԻՆ)

աւագուած ենք դարձեալ Մայիս ամսու վերջին Կիրակին, ըստ շուրջ հարիւրամեայ մեր աւանդութեան, տօնախմբելու հայոց պատմութեան ամենապայծառ սիրագործութեան՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան 106-ամեակը:

- Հոս ենք, բարձր գնահատելու 600 տարի ռայա հայրագուատեան յեղափոխական փաղանգի զինուրագործութիւնի հոգեփոխող Քրիստովոր Միքայէլանի, Մկրտիչ Փորթուգալեանի, Աւետիս Նազարետեանի եւ իրենց կուսակից ընկերութուն անզուգական իրագործումը:

- Հոս ենք, մեր ողնաշարը շտկելու եւ մեր ճակատը աւելի բարձր պահելու՝ յիշելով ԱՐԱՄԸ եւ բոլորովոր միւս «խենթ»երը, որոնք երբ չեմ մնացած ելք ու ճար, գտան հայոց պատմութիւնը ոսկի տառերով գրելու հնարքը:

- Հոս ենք, յարգելու յիշատակը ողջմիտ ու պայծառատես մարդկանց, որոնք հիմը դրին հայոց պետականութեան, ընտրեցին «Հայաստանի Խորհուրդ», կազմեցին կառավարութիւն, հիմնեցին ազգային դրամի համակարգ, կարգաւորեցին դատական կառոյց, որդեգրեցին գինանշան, եւ կապելով՝

«Արհմից ծորած երիկ մի ԿԱՐՄԻՐ,
«Երկնքից պոկուած կտր մի ԿԱՊՈՅՑ,

«Հատուն հասկերի շող ՆԱՐՆՁԱԳՈՅՆ,

«Եւ վեց դարերի իսաւարի վրայ,- բարձրացուցին,- ԴԻՌԸ ԵՌԱՎՈՅՆ»:

Մեծապետական դաւերու պատճառով կարծ եղաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան կեանքը, բայց բաւարար՝ վերընձիւդելու ՀԱՅԿԻ ցեղը եւ իւրաքանչիւր հայու մտքին ու հոգիին մէջ դրոշմելու Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի յաւերժական գաղափարը:

Հոս ենք այսօր նշելու նաեւ Հ.Մ.Լ.Մ.Ի ամենաթերուն գործունէութիւնը ծաւալած, սերունդներ դաստիարակած եւ



միութեան փարոս նկատուող Լիբանանի շրջանի հիմնադրութեան 100-ամեակը:

Մէկ դարու կազմակերպական, դաստիարակչական, սկաուտական եւ մարզական անհամար յաջողութիւններով հարուստ այս շրջանի իրագործումներուն պատմաերիզը յաւագոյնս կրնանք միասին ուրուագծել՝ վերյշելով Հ.Մ.Լ.Մ.Ին իրենց երկարամեայ ծառայութիւնը մատուցանած եւ մեզմէ յաւէտ բաժնուած քոյրեղայրներու անուններ.-

1. Ազնաւորեան Սարգիս
2. Ալլունեան Լեւոն
3. Աձէմեան Սարգիս
4. Ապաձեան Ժան
5. Արեւեան Ճոնի
6. Արզումանեան Միհաս
7. Արզումանեան Միհաք
8. Գաղանճեան Կարօ
9. Գաղանճեան Յարութիւն
10. Գաղագեան Ատուր
11. Գասապեան Աբօ
12. Գատեան Յակոբ
13. Գարապոյաճեան Գէորգ
14. Գէորգեան Վարուժան
15. Իսկիպաչեան Վարդգէս
16. Թապագեան Հրայր
17. Թապագեան Ֆլորա
18. Թէրճանեան Միմոն
19. Թիւթէլեան Յոլակ
20. Թիւթիւնճեան Կարօ
21. Թիւսիւգեան Նշան
22. Թորիկեան Բիւզանդ
23. Խաչատուրեան Ժիրայր
24. Մատուրեան Վարդգէս

Մեր ծաշակած հացը լեղի է. արիւնոտ թթիսմորով շաղուած.

Մեր խնդուքը վերածուած է դեղին ժախտի.

Մեր արժանապատուութիւնը արատաւորուած է.

Մեր վերյերը խոր են ու սպի-ները՝ անջնջելի:

Բայց մեր կամքը անխորտա-կելի է...

Պիտի վերականգնի՛նք:

40. Յովհաննէսեան Վահագն
41. Նալպանտեան Ժողէֆ
42. Նէնչճեան Աբօ
43. Շահինեան Յովհաննէս
44. Շէմմէսեան Պետրոս
45. Շիմշիրեան Միհրան
46. Շիրինեան Պարգեւ
47. Ուկունի Տիգրան
48. Ուրփալեան Անդրանիկ
49. Չորպաճեան Զաքար
50. Չոքարեան Վահէ
51. Պայթարեան Յովհաննէս
52. Պոսնոյեան Զոհրապ
53. Պոյաճեան Ժագ
54. Սարգիսեան Ժիրայր
55. Մստրեան Մուշեղ
56. Վէքիլեան Պետրոս
57. Տէմիրճեան Երուանդ
58. Տէր Կարապետեան Վարդգէս
59. Տէր Յարութիւնեան Յովհաննէս
60. Տօնիկեան Անի

Սեպտեմբեր 1920-ին, Վահան Զերապ Ալեքսանդրապոլէն Հ.Մ.Լ.Մ.Ի կեդրոն առաքած իր նամակին մէջ միութեան տանեկիք աշխատանքներուն մասին կը տեղեկացնէ.-

«Չորս հոգի ենք և պիտի մարմնակըրքենք Հայասպան: Պիտի կազմենք սկսուլպական յիւմքեր, պիտի հայացընենք լեզուն, իրամանները, յառնուածքները, ոգին: Պիտի միննենք որբանոցները, ուր հազարներու զանգուած մը կայ. անանուն, անգոյն, անժպիր եւ սակայմ՝ անզին».

60 վերոնշեանները, եւ այսօր հոս գտնուող անոնց սերնդակիցները նաեւ եղան Վահան Զերապի նմանները, որոնք





քաղաքացիներու կերտման, որոնք տարիներ շարունակ ազնուացուցած են մեր ժողովրդային շարքերը եւ կամաւորաբար ծառայած՝ ազգին, Սփիտոքին ու հայրենիքին: Պիտի գոյատեւենք մեր մարզական խումբերով, որոնք դար մը ամբողջ մեր երիտասարդութեան առողջ միտքն ու մարմինը կերտած են եւ հանդիսացած են մեր ժողովուրդի միակամութեան ու հպարտութեան կորից»:

Ցիշելով, որ քաղաքի ակումբին մէջ 1974-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի անդրանիկ Պատգամատորական Ընդհանուր Ժողովը, որուն ընթացքին ընտրուեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի առաջին Կեդրոնական Վարչութիւնը, եղբ. Տէր Պետրոսեան Հաստատեց, որ երթը պիտի շարունակուի, մանաւանդ որ մեծ թիւով Հ.Մ.Լ.Մ.ական նահատակներ իրենց արեան գնով պահպանած են արժէքներ եւ փոխանցած են սերունդէ սերունդ:

Եղբ. Տէր Պետրոսեան դիտել տուաւ, որ մասնաճիւղը պատրաստ է թեւակոխելու երկրորդ դարը, եւ այս առիթով պիտի կազմակերպուին արժանավայել ձեռնարկներ, զանազան նախաձեռնութիւններ եւ պիտի կատարուին բարեկարգություններ:

Իր սրտի խօսքը արտասանեց նաեւ Ս.Նշան մայր եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ Խորէն Քիչն. Մելքոնեան: Ան օրէնեց 100-ամեակի պէճերը, զորս սկաուտները պիտի կրեն իրենց տարազին վրայ ամբողջ մէկ տարի ու «Պահպանիչ»ով փակեց յայտագիրը:

Դրշակի փակման արարողութենէն ետք խմբային նկարով աւարտեցաւ 100-ամեակի մէկնարկի հանդիսութիւնը:

Զեռնարկը սփուռեցաւ ուղիղ եթեր՝ մասնաճիւղի մեծ ընտանիքին առցանց հետեւելու առիթ տալով:

Նոյն երեկոյեան, Նշան Փալանձեան Ճեմարանի «Վասպուրական» սրահին մէջ տեղի ունեցաւ մտերմիկ երեկոյ՝ մասնակցութեամբ «Հեքիաթ» նուագախումբին:

Իր խօսքին մէջ եղբ. Տէր Պետրոսեան ըատ. «Այսօր ճակատաբաց եւ հպարտուէն կը գոռանք՝ մենք կա՞նք, պիտի մնա՞նք ու գոյատեւենք՝ անկախ պատերազմներէն, անկախ արտագաղթերէն, անկախ պայմումներէն, ժահըրերէն եւ նիւթական դժուարութիւններէն: Պիտի գոյատեւենք մեր սկաուտական շարքերով, որոնք եղած են կորիզը տիպար հայ



արտասանելէ առաջ պարտք նկատեց մէկ վայրկեան յոտնկայս լուռթեամբ յարգել հանգուցեալ քոյրերու եւ եղբայրներու յիշատակը, որոնց վերջինը հանդիսացաւ քոյր Յասմիկ Մուրատեանը, որ 100-ամեակի ջանք յանձնեց նոր սերունդին՝ մասնաճիւղի 2023-2024 տարեշրջանի բացման արարողութեան, եւ օրեր առաջ հետացաւ մեր աշխարհէն:

Դրշակի փակման արարողութենէն ետք խմբային նկարով աւարտեցաւ 100-ամեակի մէկնարկի հանդիսութիւնը:

Զեռնարկը սփուռեցաւ ուղիղ եթեր՝ մասնաճիւղի մեծ ընտանիքին առցանց հետեւելու առիթ տալով:



Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանական Միջազգային Սկաուտական Խորհրդական Մեժինարդարություն



Կազմակերպութեամբ Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանական Խորհրդական, Կիրակի, 28 Ապրիլ 2024-ի առաւօտեան ժամը 9-ին, Հ.Մ.Լ.Մ.ի Պէյրութի ակումբին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանակի միջմասնաճիւղային Սկաուտական Խորհրդական սեմինարը:

Սեմինարին իրենց մասնակցութիւնը բերին Պէյրութի, Պուրճ Համուտի, Անթիխասի եւ Ժամանակակի մասնաճիւղերու Սկաուտական Խորհրդական սեմինարը, որոնք մօտէն ծանօթացան իրարու եւ միասնաբար մտերմիկ միջնորդաւութիւնը:

մը ապրեցան՝ զրուցելով ներկայ դժուարութիւններու չուրջ եւ առաջարկներ կատարելով անոնց լուծումներուն ապահովման համար:

Սեմինարին հիւր դասախոսներն էին Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ քոյր Թալին Օրաողեան եւ Հ.Մ.Լ.Մ.ի Կիրանակի նախկին Շըշանային Խմբապետուհի քոյր Ռուբենս Խայեաթ, որոնք իրենց դասախոսութիւններուն ընդէջն փոխանցեցին Սկաուտական Խորհրդական սեմինարու իրաւասութիւններն ու պարտաւորութիւնները, Հ.Մ.Լ.Մ.ի ներքին Ծրագիր-Կանոնագիրին համաձայն:



ՆԱԽԿԻՆ ԵՒ ՆԵՐԿԱՅ ԽՄԲԱՊԵՏՆԵՐՈՒ ՀՆԿԵՐԱՅԻՆ ՄՏԵՐՄԻԿ ԵՐԵԿՈՅ

Շաբաթ, 13 Ապրիլ 2024-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան Քոյէճի սրահին մէջ տեղի ունեցաւ նախկին եւ ներկայ խմբապետներու ընկերային մտերմիկ երեկոյ:

Երեկոյին ընթացքին նախկին խմբապետները վերիշեցին իրենց սկաուտական գործունէութեան ուղին, որմէ անցած էին եւ խաղերու ու զրոյցներու ճամբով կապեր հաստատեցին ներկայ խմբապետներուն հետ:



ՍԿԱՌՏԱԿԱՆ ՎԿԱՅԵԱԼ ԿԱՐԳԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՀԱԼԵՊԻ ՄԵԶ

Նայիրի Ազարիկեան
ՀԱԼԵՊԻ

Հովանաւորութեամբ Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբիոյ Շրջանային Վարչութեան, կազմակերպութեամբ Սուրբիոյ Շրջանային Սկառուտ. Խորհուրդին, Ուրբաթ, 12 Ապրիլ 2024-ի երեկոյեան ժամը 7-ին, «Արամ Մանուկեան» Ժողովրդային Տաճարութեամբ մէջ տեղի ունեցած Վարչեալ կարգի տուշութիւն:

Հանդիսութեան ներկայ գտնուեցան

Արմէն Աբդ. Գալաճեան, Մաշտոց Ա.

Քանչ. Արապաթէեան, Հ.Մ.Լ.Մ.ի Կելլու-

նական Վարչութեան ներկայացուցիչ

եղբ. Աւետիս Տէրիշեան, Ազգային

Վարչութեան անդամ Մարալ Գալայճ-

եան-Մէմէճեան, պատկան մարմնի

ներկայացուցիչներ, Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբիոյ

Շրջանային Վարչութեան ատենապետ

եղբ. Յարութ Օգձեան, Շրջանային

Վարչութեան անդամներ, շքանշան-

կիր Հ.Մ.Լ.Մ.ականներ, Հ.Մ.Լ.Մ.ի

մասնաճիւղերու վարչութիւններ, Սկա-

ռուտ. Խորհուրդներ, մասնաճիւղերու

խմբապետներ, հայէպահայ միութիւն-

ներու ներկայացուցիչներ եւ հրաւիր-
եալներ:



Քեսապի մասնաճիւղի արի-արենոյշ-ները, ներկայացուցին չնորհակալական խօսք՝ Քեսապի բարբառով եւ աշխարհաբարով, ինչպէս նաեւ երգեցին «Հայողակի» երգը: Ապա, Գամիշիի եւ Լաթաքիոյ մասնաճիւղերէն արենոյշներ ներկայացուցին նազպար՝ «Մախմուր աղջկի» երգով, նաեւ ասմունք մը, իսկ Հայէպի մասնաճիւղի արի-արենոյշները ասմունքցին Եղիշէ Զարենցի «Հայկական դրոշ»ը:

Հանդիսութեան ընթացքին ցուցադրուեցաւ տեսերիք մը՝ Վկայեալ կարգի սեմինարին տեսական ու գործնական բաժիններու մանրամասնութիւնները ներկայացնող:

Շրջանային Սկառուտ. Խորհուրդի ատենապետ եղբ. Նազօ Խաչոյեան իր խօսքին մէջ շեշտեց Վկայեալ կարգի սեմինարին կարեւորութիւնը սկառուտական կեանքին մէջ: Ան թեկնածուներու թելադրեց իրենց երգումը վերանորոգե-

լով ըլլալ աւելի նպատակասլաց եւ օրինակելի Հ.Մ.Լ.Մ.ականներ: Խօսքին աւարտին, եղբայրը չնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք նպաստեցին նշեալ սեմինարին յաջողութեան:

Քոյրերն ու եղբայրները երգման արարողութիւն կատարեցին, ապա օրուան հանդիսավարը յաջորդաբար բեմ հրաւիրեց Արմէն Աբդ. Գալաճեանը, Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբիոյ Շրջանային Վարչութեան ատենապետն ու Շրջանային Սկառուտ. Խորհուրդի ատենապետը՝ կատարելու վկայականաց բաշխումը:

Վկայեալ կարգ ստացան հետեւեալ 15 քոյրերն ու եղբայրները:-

ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ

- Յարութ Մանուկեան

ՀԱԼԻՔՈՒՄԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ

- Նանար Սարգիսեան

- Արագ Կրպոյեան



- Գարովին Ալեքսանեան
- Մելինէ Պէտքեան
- Հրակ Փայսսեան
- Ճորճ Թաթոսեան

ԼԱԹԱՔԻՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ

- Հուրի Մուսսա

ՔԵՍԱՊԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ

- Լուսին Քիւրքեան
- Նշան Հարփուշեան
- Ցովսէփ Բէնդէզեան
- Անդրանիկ Հանէսքէհեան
- Դրօ Աշբեան

ԳԱՄԻՇԼԻԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ

- Նանար Սարգիսեան

- Արագ Կրպոյեան

- Սուրբիոյ Շրջանային Խմբապետուհի Քոյր Թամար Աւետեան-Գատէհեան: Ան թելադրեց սկառուտներուն հաւատարիմ մնաւ իրենց երգումին՝ միշտ պատրաստ ըլլալ ծառայելու ազգին ու հայրենիքին, շեշտելով, որ այս մէկը կամք, գոհողութիւնն եւ յանձնառութիւն կը պահանջէ:

Աւարտին խօսք առաւ Արմէն Աբդ. Գալաճեան եւ չնորհաւորեց Վկայեալ կարգ ստացող քոյրերն ու եղբայրները, ապա բարձր գնահատեց հանդիսութիւնը կազմակերպողները:

Հանդիսութիւնը վակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով եւ «Պահպանիչ»ով:



Հ.Ս.Ը.Ս.Ի ՀԱԼՔՊԻ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ՏՀՈՅ ԽՈՒՄԲԸ ԲԱՐՁՐԱՑԱԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԿԱՐԳ

ՐԱԺՔԻ ՍԻԼԱՀԵԱՆ ՀԱԼԵՊ

12 տարի Սուրիոյ պասքեթպոլի ախոյեանութեան երկրորդ դասակարգին մաս կազմելէ ետք, Հ.Ս.Ը.Ս.Ի Հալքպի պասքեթպոլի տղոց խումբը 2023-2024 տարեշրջանին փայլուն արդիւնքներ արձանագրելով յաջողեցաւ վերադառնալ առաջն դասակարգ եւ իր բնական տեղը գրաւել Սուրիոյ լաւագոյն կազմերու շարքին:

Երկրորդ դասակարգի ախոյեանութիւնը ընթացաւ քանի մը հանգըռուանով: Առաջին հանգըռուանին Հ.Ս.Ը.Ս. մրցակիցներ ունեցաւ Լաթաքիոյ Հըթթինը, Համայի Թալիան եւ Հալքպի Հել-ը եւ կարողացաւ յաղթանակներով աւարտել իր բոլոր մրցումները՝ հետեւեալ արդիւնքներով:-

Հ.Ս.Ը.Ս. - Հըթթին	20 - 0
Թալիա - Հ.Ս.Ը.Ս.	64 - 75
Հ.Ս.Ը.Ս. - Հել	77 - 73
Հըթթին - Հ.Ս.Ը.Ս.	64 - 53
Հ.Ս.Ը.Ս. - Թալիա	86 - 64



Հել - Հ.Ս.Ը.Ս.	59 - 69
Թալիա - Հ.Ս.Ը.Ս.	66 - 63
Ֆայճա - Հ.Ս.Ը.Ս.	73 - 92
Հ.Ս.Ը.Ս. - Սառուրա	62 - 56
Հ.Ս.Ը.Ս. - Հըթթին	88 - 63
Հ.Ս.Ը.Ս. - Ֆայճա	97 - 65
Սառուրա - Հ.Ս.Ը.Ս.	70 - 67
Վճռական վերջին մրցումին, որ տեղի ունեցաւ Հինգչաբթի, 28 Մարտ 2024-ին, Դամասկոսի մէջ Ֆայճայի դաշտին վրայ, Հ.Ս.Ը.Ս. միայն երեք կէտով տեղի տուաւ Սառուրա խումբին դէմ, երբ նախապէս Հալքպի մէջ, 6 կէտով յաղթած էր անոր: Հետեւեարար, կէտերու տարբերութիւնը եւ վերջնական արդիւնքը եղաւ ի նպաստ Հ.Ս.Ը.Ս.ի:	

Հ.Ս.Ը.Ս.ի տղոց բոլոր մրցումներուն ներկայ գտնուեցան մեծ թիւով համակիրներ. նոյնիսկ Լաթաքիոյ եւ Դամասկոսի մէջ կատարուած մրցումներուն մեծ թիւով հայրդիներ նեցուկ կանգնեցան խումբին եւ իրենց քաջալերանքով յաւելեալ խրախոյ տուին խաղացողներուն:

Յայտնեաք, որ 2023-2024 տարեշրջանի Հ.Ս.Ը.Ս.ի պասքեթպոլի տղոց խումբին մաս կազմեցին հետեւեալ մարզիկները. Սերուէ Խարածեան, Պետրոս Մահսէրէճեան, Մահմուտ Տահիկու, Նուր Ալուան, Նարեկ Սարգսի, Փիթլը Աճան, Յովհաննէս Քըլի, Ալի Խալըր, Յարութ Քըլի, Ճորճ Սիուֆի, Կարլէն Պէրսէրեան, Շարպէլ Սիուֆի, Գրիգոր Սերէչեան, Մայք Հէճինեան:

Հ.Ս.Ը.Ս.Ի ՔԵՍԱՊԻ ՄԱՄԱՃԻՒՂԻ ԱՆԴԱՍԱԿԱՆ ՀՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Թղթակից բժնսու

Հ.Ս.Ը.Ս.Ի Քեսապի մասնաճիւղի անդամական ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Շաբթի, 17 Փետրուար 2024-ի երեկոյեան ժամը 5-ին, Հ.Ս.Ը.Ս.Ի կերպոնին մէջ, ներկայութեամբ Սուրիոյ Շրջանային Վարչութեան լիազօր անդամին, մասնաճիւղի վարչութեան եւ Հ.Ս.Ը.Ս. Մականներու:

Բացումը կատարուեցաւ «Յառաջնահատակ» քայլերգով: Վարչութեան միամեայ գործունէութեան նիւթաբարոյական տեղեկագիրի ընթերցումէն ետք տեղի ունեցաւ քննարկում եւ ներկայացուեցան առաջարկներ:

Ժողովի աւարտին, Շրջանային Վարչութեան լիազօր անդամ եղբ. Յարչութեան արդանագրեցին չորս յաղթանակ եւ երկու պարտութիւն՝ հետեւեալ արդիւնքներով:-



Վարչութեան խօսքը: Ան առաջին հերթին գնահատեց ժողովին հեղասահ եւ համերաշխ ընթացքը, չորրհաւորեց վերընտրուած կազմը՝ յաջողութիւն եւ բարի երթ մաղթելով անոր:

Հ.Ս.Ը.Ս.Ի Քեսապի մասնաճիւղի կողը Հանէշեան փոխանցեց Շրջանային վարչութեան նորընտիր կազմը բաղկացաւ հետեւեալ քոյլ-եղբայրներէն:-

- Եղբ. Շանթ Լնդեան
- Եղբ. Մհեր Ղազարեան
- Քոյլ. Մեղրիկ Ղազարեան
- Եղբ. Սամուէլ Տէմիրճեան
- Եղբ. Խաչիկ Զէլքպեան

Հ.Ս.Ը.Ս.Ի ԼԱԹԱՔԻՈՅ ՄԱՄԱՃԻՒՂԻ ԱՆԴԱՍԱԿԱՆ ՀՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Թղթակից ԼԱԹԱՔԻՈՅ

Հ.Ս.Ը.Ս.Ի Լաթաքիոյ մասնաճիւղի անդամական ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Ուրբաթ, 16 Փետրուար 2024-ին, ներկայութեամբ Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Յարութ Գաբրիէլեանի:

2023-2024 տարեշրջանի ընթացաւարտ վարչութեան նիւթաբարոյական տեղեկագիրը ընթերցեց ետք, ժողովը քննարկեց վարչութեան միամեայ գործունէութիւնը եւ գնահատեց կատարած աշխատանքը: Ապա ներկայացուեցան առաջարկներ:

Յետ քուէ արկութեան նորընտիր վարչութիւնը ունեցաւ հետեւեալ պատկերը:-

- Եղբ. Յովհաննէս Պարութնի
- Քոյր Ալին Գաբրիէլեան
- Եղբ. Գէորգ Տոքմէքեան
- Քոյր Նանօր Պէօնիկեան
- Քոյր Մարալ Գասարճեան



- Եղբ. Սագօ Ներսէսեան
- Աղբ. Աւո Կաղեան
Աւարտին, Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Յարութ Գաբրիէլեան փոխանցեց Սուրիոյ Շրջանային Վարչութեան չորրհաւորեցին եւ յաջողութիւն ու բեղուն աշխատանք մաղթեց նորընտիր վարչութեան:



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Հ.Մ.Ը.ԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Թղթակից
ԳԱՍԻՆԸՆ

Հ.Մ.Ը.Մ.Ի Գամիշլի մասնաճիւ-
ղին վարչութիւնը այցելեց վաս-
տակաշատ երէց եղբայրներ Վարդգէս
Սլմոնեանին, Զաւէն Գասպարեանին և
Սերոբ Յովհաննէսեանին:

Այցելութիւնները ընթացան մտեր-
միկ ու եղբայրական ջերմ միջնորդափ-
մէջ:

Վարչութիւնը հետաքրքրութեամբ
ծանօթացաւ երէց եղբայրներու երկա-
րամեայ գործունէութեան և իր կար-
գին անոնց տեղեկութիւններ տուաւ
Գամիշլի մասնաճիւղին աշխոյժ գոր-

ծունէութեան և ապագայի ծրագիրնե-
րուն մասին:

Աւարտին, իբրեւ երախտագիտու-
թիւն, վարչութիւնը եղբայրներուն նը-
ւիրեց Հ.Մ.Ը.Մ.Ի վահանով յուշանուէր-
ներ:

ՄԻՋ-ՄԱՍՆԱՃԻՒՂԱՅԻՆ ԽՄԲԱՊԵՏԱԿԱՆ ԱՌՅԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ ԺՈՂՈՎԸ



Հ.Մ.Ը.Մ.Ի Սուրիոյ Շրջանային
խմբապետութիւնը առցանց
երկրորդ ժողովը գումարեց
Երկուշարթի, 12 Մարտ 2024-ի երեկոյ-
եան ժամը 9-ին, մասնակցութեամբ Սուր-
իոյ հինգ մասնաճիւղու խմբապետ-
ներու՝ Դամասկոսի մասնաճիւղի խրմ-
բապետ եղբ. Յարութ Մանուկեանի, Քե-
սապի մասնաճիւղի խմբապետուէի քոյլ
Դալար Լոնդեանի, Գամիշլի մասնաճիւ-
ղի խմբապետուէի քոյլ Նանար Սարգիս-
եանի, Հայլէպի մասնաճիւղի խմբապետ
եղբ. Ցովիկ Հապէչեանի և Լաթաքիոյ
մասնաճիւղի պատասխանատու, փոխ
խմբապետուէի քոյլ Հուրի Մուսայի:

Ժողովը վարեցին Սուրիոյ Շրջանա-
յին խմբապետն ու խմբապետուէին՝
եղբ. Յակոբ Ուրիշիկեան և քոյլ Թա-
մար Աւետեան-Գատէհնեան:

Առցանց ժողովին իւրաքանչիւր
մասնաճիւղի պատասխանատու զեկոյց
մը ներկայացուց իր մասնաճիւղին գոր-
ծունէութեան մասին: Վկայեալ կար-

գի տեսական բաժինին մէջ, մասնակից-
ներուն կողմէ նկատուեցան կարգ մը
թերութիւններ և խմբապետութեան
կողմէ տրուեցան կարեւոր նկատողու-
թիւններ: Իսկ յառաջիկային տեղի ունե-
նալիք գործնական բանակումին առըն-
չութեամբ, Սուրիոյ Շրջանային Խմբա-
պետութիւնը փոխանցեց կարեւոր թե-
լալդրանքներ և նախապատրաստական
աշխատանքին հետ կապուած ցուց-
մունքներ:



ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՒ

(ՆՈՒԻՐՈՒԱԾ՝ Հ.Մ.Ը.Մ.Ի ՔՈՒԵՅԹԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 40-ԱՄԵԱԿԻՆ)

Թղթակից
ՔՈՒԵՅԹ

պետ քոյլ Ազիկ
Խաչատրութեան: Իր
խօսքին մէջ, քոյլը
մասնաճիւղին քա-
ռասնամեայ վաս-
տակին անդրա-
գառնալով, բարձ-
օրէն գնահատեց
Հ.Մ.Ը.Մ.Ի նուի-
րումը գաղութին՝
յատկապէս նորա-
հաս սերունդներու
պատրաստութեան
աշխատանքին մէջ:

Յայտագիրը ընթացք առաւ ջահերու
հրավառութեամբ: Բացման խօսքով
հանդէս եկաւ քոյլ Ալինա Քէօշկերեան:
Ապա, Հ.Մ.Ը.Մ.Ի Քուէյթի մասնաճիւղի
վարչութեան խօսքը փոխանցեց ատենա-
մունքներ:



Պաշտօնական հանդիսութիւնը ըն-
թացք առաւ գաղութի կաթողիկոսա-
թարութ Զաքարեանը և անոնց փոխան-
ցեց եռագոյն երիզը:





մէջ անդրադառն Հ.Ս.Ը.Ս.ի ունեցած Ապա, շեշտեց Հ.Ս.Ը.Ս.ի անմիջական յատկանշական դերին՝ մասնաւորաբար ներկայութիւնը Քուէյթի գաղութի երիտասարդութեան կեանքին մէջ: կեանքին մէջ՝ միշտ բարձր պահելու ազ-

գային գիտակցութիւնն ու ոգին եւ յարատեւելու դէպի նոր ամեակներ:

Յայտագիրը շարունակուեցաւ մոկլիներու, գայիիկ-արձուիկներու, երէցպարմաններու հետաքրքրական ներկայացումներով: Յաջորդեց երդման արարողութիւնը եւ աստիճաններու փոխանցումը:

Յայտագիրը խանդավառեց տողանցքը: Մասնաճիւղին սկաուտական ամբողջ փաղանգը խանդավառ շարքերով մուտք գործեց Քուէյթի Ազգային Վարժարանի շրջափակ, վերանորոգելով սկաուտական իր ուխտն ու հաւատարմութիւնը:



Հ.Ս.Ը.Ս.Ի ՔՈՒԵՅԹԻ ՖՈՒՆԿՑԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ 10-ԱՄԵԱԿԲ

2 Փետրուար 2024-ին, Հ.Ս.Ը.Ս.Ի Քուէյթի ֆուրապոլի ակադեմիան նշեց իր իմնադրութեան 10-ամեակը: Այդ օր, ակադեմիային մարզիկները, ծննդներու ներկայութեան, ցուցադրեցին իրենց ձիրքերը եւ կատարեցին գեղեցիկ փորձ-մրցումներ:

Այս առիթով յատուկ շնորհակալութիւն ակադեմիայի իմնադիր եղբայրներուն՝ Յակոբ Մելքոնյանին եւ Սահմանական օգնականին: Նաև շնորհակալութիւն բոլոր ծննդներուն եւ նուիրատուներուն, որոնք նեցուկ կը կանգնին ակադեմիայի աշխատանքներուն շարունակման:

Աւարտին, տեղի ունեցաւ պարգևատրում: Հ.Ս.Ը.Ս.Ի Քուէյթի կեանքին մէջ երկար վաստակ ունեցող եօթը եղբայրներ՝ Յարութ Զաքարեան, Յակոբ Պէրպէրեան, Վահէ Պաղճեան, Մարգար Մանուկեան, Վազգէն Աւագեան, Յովհաննէս Սերոբեան եւ Զոհրապ Ճուպանեան վարչութեան կողմէ ստացան Հ.Ս.Ը.Ս.Ի «Մառայութեան» շքանշան: Երեկոն փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:



ՀԱՅՈՅ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 109-ԱՄԵԱԿԻ ՀՍԿՈՒՄ, ՄՈՄԱՎԱՌՈՒԹԻՒՆ, ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍԻ ՄԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ

Հ.Ս.Ը.Ս.-«Արարատ»ի վարչութիւն
ԳԱՅԻՐԸ

այսոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչումներու ծիրին մէջ, Հ.Ս.Ը.Ս.-«Արարատ»ի սկաուտական կազմը երեքշաբթի, 23 Ապրիլի երեկոյեան ժամը 7.30-ին, հսկում եւ մոմավառութիւն կազմակերպեց Հելլոպլոյ «Յուսաբեր» ակումբին մէջ, ներկայութեամբ Ղուկաս Աբդ. Հովհաննեանի, ինչպէս նաև Համայնքի միութիւններու ներկայացուցիչներու, սկաուտներու ծնողներու, անդամներու եւ համակիրներու:

Մոմավառութենէն ետք քոյլ Կարին Կրպոյեան ողջունեց ներկաները եւ հրաւիրեց յոտնկայս լուռութեամբ յարգելու մեր մէկ ու կէս միլիոն նահատակներուն յիշատակը: Ապա, պատառի վրայ ցուցադրուեցաւ Մայքը Կուրճեանի հեղինակութեամբ եւ դերասանութեամբ «Amerikatsi» Փիլմը:



Աւարտին, Ղուկաս Աբդ. ներկաներուն փոխանցեց օրուան պատգամը:



ՀՈԳԵՀԱՆԳԻՍԻ ՄԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ

Յաջորդ օր, Զորեքշաբթի, 24 Ապրիլին, Հ.Ս.Ը.Ս.-«Արարատ»ի սկաուտական կազմը իր մասնակցութիւնը բերաւ Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ մատուցուած Պատարագին: Պատարագին ետք, սկաուտներ տողանցեցին Եգիպտոսի, Հայաստանի, Արցախի եւ Հ.Ս.Ը.Ս.Ի գրոշներով: Անոնք ծաղկապակ մը զետեղեցին եկեղեցւոյ բակը կանգնած խաչքարին մօտ, յարգելով յիշատակը Հայոց Ցեղասպանութեան զոհ գացած անմեռ նահատակներուն:



ԳԱՀԻՐՔԻ Հ.Մ.Լ.Մ.-«ԱՐԱՐԱՏ»Ի ԱՆԴԱՄԱԿԱՆ 23-ՐԴ ՀՆԴՀԱՆՈՒՐ ՃՈՂՈՎԸ

Թղթակից
ԳԱՅԻՐԾ

Ուրեմթ, 22 Մարտ 2024-ի երեկոյին ժամը 7.30-ին, Գահիրքի «Յուսուսաբեր» ակումբի «Մէջթէմչտեան» սրահին մէջ տեղի ունեցած Հ.Մ.Լ.Մ.-«ԱՐԱՐԱՏ» մասնաճիւղի 23-րդ անդամական ընդհանուր ժողովը, ներկայութեամբ 60 Հ.Մ.Լ.Մ.-ականներու: Ժողովին ներկայ էր նաև Հ.Մ.Լ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան ատենադպիր եղբ. Վիգէն Աւագեան՝ Պէտքի մէջն առաջարկութէն:

Ժողովին սկիզբը ներկաները մէկ վայրկեան յտանկայս լուսութեամբ յարգեցին մեզմէ յաւէտ հեռացած Հ.Մ.Լ.Մ.-ականներու լիշտատակը: Առաջամեայ դիւնալ կազմուեցաւ մասնաճիւղի երեցագոյն անդամ եղբ. տոքթ. Սուրէն Պարամեան՝ ատենապետ եւ քոյր Լորէն Քէօնէլեան՝ ատենադպիր: Ապա, մնայուն դիւնանի մաս կազմեցին եղբ. տոքթ. Սուրէն Պարամեան (ատենապետ) եւ քոյր Յասմիկ Ֆրանքեան-Մայեան (ատենադպիր):

Հնիտացաւարտ վարչութեան երկամեայ գործունէութեան նիւթաբարոյական տեղեկագիրները ներկայացուցին ատենապետ եղբ. Լեւոն Դելիկեան եւ եղբ. Տանիէլ Քիւրքնեան: Զոյգ տեղեկագիրներու շուրջ ներկայացուեցան լուսաբանական հարցումներ, որոնց պատասխաններու լոյսին տակ կատարւեցաւ քննարկում:

Նորը գործունէութեան նիւթաբարոյական տեղեկագիրները ներկայացուցին ատենապետ եղբ. Լեւոն Դելիկեան եւ եղբ. Տանիէլ Քիւրքնեան: Զոյգ տեղեկագիրներու շուրջ ներկայացուեցան լուսաբանական հարցումներ, որոնց պատասխաններու լոյսին տակ կատարւեցան անհաջողութեան համար դադար կատարւեցան անհաջողութեան համար դադար:



Նադրամին նպատակն է օգնութեան հացատուած ենք: Մենք մեզ միխիթարած ենք նաև մահուան անխուսափելի ըլլալու իրողութեան հետ: Բայց եւ այնպէս, կը սգանք եւ խոր ցաւ կ'ապրինք, երբ մեզմէ յաւէտ կը հեռանայ սիրելի մը, հետք ու դրոշմ ձգած անձ մը, հաւաքական մեր կեանքին նուիրուած կերպար մը:

Աւարտին, ընտրուեցաւ եօթնանդամ նոր վարչութիւն, որ աւելի ուշ իր դիւնակազմեց հետեւեալ ձեւով:-

Եղբ. Լեւոն Դելիկեան - ատենապետ
Եղբ. Արա Քէօնէլեան - ատենա-

դպիր
Եղբ. Ճորդ Թորոսիս - գանձապահ

Եղբ. Գառնիկ Կրպոյեան, Յակոբ Սայեան, Նորայր Միտրիկեան եւ քոյր Սանտրա Մունիք-Խորհրդականներ

Անդամական ընդհանուր ժողովի վերջին օրակարգով իսօսք առաւ կերպուական Վարչութեան ներկայացուցին եղբ. Վիգէն Աւագեան: Եղբայր շնորհաւուեց նորը մասնաճիւղի մասնաճիւղի 100-ամեակի ջանակիր, կեանք մը ամբողջ

բացառիկ առիջն ու պատիւը պիտի ունենայ յառաջիկայ Օգոստոսին հիւրընկալելու համա-Հ.Մ.Լ.Մ.-ական խմբապետական 8-րդ համագումարը, որուն պէտք է այժմէն լաւապէս պատրաստը-վիլ: Եղբայր Աւագեան իր խօսքը եղբակակց շեշտելով, որ շրջանը ունի Հ.Մ.Լ.Մ.-ական գործի հարուստ աւանդ, որուն պէտք է տէր կանգնիլ ամէն գնով եւ այդ աւանդին վրայ աւելցնել նորանոր յաջողութիւններ՝ մեր երիտասարդութեան ծառայութեամբ եւ մեր ժողովուրդի ընդհանրական նպատակներուն ի սպաս ծրագիր-ներու իրականացումով:

Անդամական ընդհանուր ժողովը ուշ երեկոյեան վակուլեցաւ Հ.Մ.Լ.Մ.-ի «Յառաջ նահատակ» քայլերգով:

«ՄԱՐԶԻԿ»ԻՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

- Թորոս Ռսափիկեան
(Արեւելեան Մ.Ն.) 300 \$

«Հ.Մ.Լ.Մ.Ի ԱՐՑԱՓԱՐԱՄ»ԻՆ

Անի Պեղիքեանի մահուան
առիրով
- Եղբ. Հրաչ Սիսեւեան 2800 \$

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՄՔ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՒԻՐՈՒՄՈՎ ԱՊՐՈՒԱԾ ԿԵԱՆՔ ՄԸ

(Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանաձիւն ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ԱՏԵՆԱՊԵՏ ԵՂԲ. ՎԱՀԱՆ ՀԱՄԱՄՁԵԱՆԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆԸ,
ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝ ՔՈՅՑ ՅԱՍՄԻԿ
ՏԵՄԻՐՁԵԱՆ-ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ)

Մահուան գաղափարին հետ բոլորս հաշտուած ենք: Մենք մեզ միխիթարած ենք նաև մահուան անխուսափելի ըլլալու իրողութեան հետ: Բայց եւ այնպէս, կը սգանք եւ խոր ցաւ կ'ապրինք, երբ մեզմէ յաւէտ կը հեռանայ սիրելի մը, հետք ու դրոշմ ձգած անձ մը, հաւաքական մեր կեանքին նուիրուած կերպար մը:

Այսօր, մենք կը գտնուինք նման կացութեան դիմաց, որովհետեւ հաւաքուած անդամ ամապակցեցաւ արծուիկութեան շարքերուն, որոնք այդ տարիներուն կապուած էին Սուրբահայ Օգոստութեան իսչին: Գործեց անչահամնդիր եւ կարգապահ կերպով:

Պայմաններու բերումով, քոյր Յասմիկ 1964-ին ընտանիքի շունչով Հ.Մ.Լ.Մ.-ի գործի կուլութեան շարքերէն մինչեւ Մերձաւոր Արեւելքի Շրջանային Վարչութեան ընդհանուր իմբապետուհիի պաշտօն: Եւ դեռ, Հ.Մ.Լ.Մ.-ի Շրջանային Վարչութեան անդամակարպահ կազմութեան շարքականին ան նշանակուեցաւ Մերձաւոր Արեւելքի Շրջանային Վարչութեան Սկաուտական Խորհուրդի անդամ: 1973-1974 տարեցրանին ան վերստին նշանակուեցաւ եւ ստանձնեց այդ օրերուն Լիբանանը, Սուրբահայ, Ցորդանանը եւ Պաղմատինը համախմբող կազմակերպական լայն շրջանակին ընդհանուր իմբապետուհիի պատասխանատու պաշտօնը: Այդ հանգամանքով ալ, Դեկտեմբեր 1974-ին, ան մասնակցեցաւ Հ.Մ.Լ.Մ.-ի անդրանիկ Պատգմաւորական Հնդհանուր Ժողովին, Պէտքով, Լիբանան:

Այսուհետեւ, Հ.Մ.Լ.Մ.-ի համագալութային կառոյցի ստեղծումէն ետք, քոյր Յասմիկ բազմեց Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան Շրջանային Սկաուտ: Խորհուրդին: Ու պատահեցաւ, որ 2001-2003 ան ընտրուեցաւ նաև Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան անդամ, ատենադպիր պաշտօնով:

Բազմամեայ միութենական գործունէութեան առ ի գնահատելութեան վրայ: Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան «Մարտայութեան» շքանընին: Ան պարզեւատրուած է նաև Լիբանանի սկաուտա-



ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կը գումէ «Շառայութեան» շքանշանակիր, Շրջանային Վարչութեան նախկին անդամ եւ Մերձաւոր Արեւելքի Շրջանային Վարչութեան նախկին Ընդհանուր իմբապետուհի՝

ՔՈՅՑ ՅԱՍՄԻԿ ՏԵՄԻՐՁԵԱՆ-ՄՈՒՐԱՏԵԱՆԻ
մահը, որ պատահեցաւ Երեքշաբթի, 18 Մարտ 2024-ին, Պէտքութ, Լիբանան:

կան ֆետերասիոնի յատուկ շքանշանով,
15 Մայիս 1992-ին:

Ինչպէս Հ.Մ.Լ.Մ.ի մէջ, նաեւ Հ.Մ.Լ.Մ.էն դուրս, քոյլ Յասմիկին բովանդակ կեանքը եղած է ամբողջական նուիրում նորահաս սերունդներու դաստիարակութեան աշխատանքին, հայր հայ պահելու ուսուցչական վեհ գործին: Հայէպի մէջ, 1957-1964, ան պաշտօնավարած է Հայկագեան վարժարանին մէջ: Լիբանանի մէջ, աւելի քան 30 տարի ան պաշտօնավարած է Ազգային Գէորգ Զաթաղաշեան, Հայ Կաթողիկէ Հոփիսիմեանց, Ազգային Լեռոն եւ Սոֆիա Յակոբեանց, Ազգային Արհեստից վարժարաններուն եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոյ Կաթողիկոսութեան Դարեկանքին մէջ, միշտ դառնալով փնտուած ուսուցչունքի, սիրելի դաստիարակ, հոգատար քոյլ ու մայր իր աշակերտներուն:

Քոյլ Յասմիկ Մուրատեան իր կեանքը կապեց Հ.Մ.Լ.Մ.-ական նուիրեալի մը՝ եղբ. Վարուժան Մուրատեանի հետ, որ երկարամեայ ծառայութիւն ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի շրջանին մէջ, հասնելով մինչեւ Կեղրոնական Վարչութեան անդամակցութիւն:

Այսպէս, քոյլ Յասմիկին կեանքը



5 Յունիս 1992. քոյլ Յասմիկ լիբանանցի վաստակաւոր այլ սկաուտներու հետ կը պարգեւատրուի Լիբանանի սկաուտական ֆետերասիոնի յատուկ շքանշանով:

Բաժնուեցաւ Հ.Մ.Լ.Մ.-ի եւ կրթական գործի միջեւ, երկուքն ալ ծառայական աշխատանքի դաշտեր, երկուքն ալ սերունդներու պատրաստութեան նուիրեալ աշխատանք, երկուքն ալ զոհողութիւն, համբերութիւն եւ հաւատք պահանջող գործեր: Ու երբեք չոգնեցաւ կամ չլժգոնեցաւ ան: Բոլորս ալ կը յիշենք, թէ ան Մայիսեան փառատօններուն ինչպէս գլխաւորեց Հ.Մ.Լ.Մ.-ի վեթերան սկաուտներուն տողանցող շարքերը: Իսկ ամէնէն սպասորիչը եւ ուսանելին, ամիսներ առաջ, 12 նոյեմբեր 2023-ին, ան եղաւ ջահակիրը Հ.Մ.Լ.Մ.-ի Պէյրութի մասնաճիւղին, Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի անդրանիկ մասնաճիւղին, այլ խօսքով՝ եղաւ Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի շրջանի ստեղծման 100-ամեակին գլխաւոր ջահակիրը, որ գողդող քայլերով եւ գործն ու պարտականութիւնը լիուլի կատարած ըլլարու հոգեկան բաւարարութեամբ, միութենական ծառայութեան ջահը փոխանցեց Պէյրութի մասնաճիւղին կրտսերագոյն անդամին, բոլորին պատգամելով, որ՝ Հ.Մ.Լ.Մ.-ականները գնայուն են, Հ.Մ.Լ.Մ.-ը մնայուն է, Հ.Մ.Լ.Մ.-ը շարունակութիւն է՝ մեծ մայր, մայր, աղջիկ ու թոռնիկ,

Հ.Մ.Լ.Մ.-ը աւանդ է, որուն պէտք է գուրգուրալ մեր աչքին լոյսին պէս ու մեր կարգին այլ աւանդին վրայ բան մըն ալ մենք աւելցնենք եւ զայն փոխանցենք մեզմէ ետք եկող սերունդներուն:

Ննջ՛ հանգիստ քոյլ Յասմիկ, քու փոխանցած ջահդ, աւանդդ պահով ձեռքերու մէջ է: Քու դաստիարակած սերունդներդ պիտի շարունակեն ընթանալ քու քաղաք ճամբէդ՝ Հ.Մ.Լ.Մ.-ականութեան ճամբէն, իբրեւ «Կամաւոր բանակ» հայութեան եւ Հայաստանին նուիրումի ճամբէն:




Դեկտեմբեր 1974. Հ.Մ.Լ.Մ.-ի Ա. Պատգամաւորական Ընդհանուր Ժողովի կազմ:



ԵՂԲ. ՏՈՔԹ. ՍՈՒՐԵՆ ՊԱՅՐԱՄԵԱՆ ԿԸ ՀԱՐՍԱՑՆԵԼ Հ.Մ.Լ.Մ.-ի «ՎԱՐԴԱՔԷՍ ՏԷՐ ԿԱՐՄՊԵՏԵԱՆ» ԹՄՆԳԱՐՄՆԸ

Բազմավաստակ Հ.Մ.Լ.Մ.-ական, երկիպտահայ ազգային-հասարակական գործիչ, բանասէր եւ մամլոյ երկարամեայ աշխատակից եղբ. տոքթ. Սուրէն Պայրամեան, Մարտին, գեղեցիկ անակնկալ մը մատուցեց միութեան «Վարդաքէս Տէր Կարպետեան» թանգարանին, երբ իր անձնական հարուստ հաւաքածոյն Հ.Մ.Լ.Մ.-ին առնչուող արժէքաւոր թերթեր, կրծքանշաններ, մետալներ եւ փորթքլէներ յանձնեց Հ.Մ.Լ.Մ.-ի Կեղրոնական Վարչութեան:



Նուիրուած Հ.Մ.Լ.Մ.-ի 75-ամեակին, 13 Նոյ. 1993:

- Հ.Մ.Լ.Մ.-ի Կէխտէյիլ «Արարատ» մասնաճիւղի «Հայաստան» պաշտօնաթերթի Բ. տարուան թիւ 6-ը (Օգոստոս 1985), թիւ 9-ը (Նոյեմբեր 1985), Դ. տարուան թիւ 4-ը (16 Մայիս 1987), Ե. տարուան թիւ 12-ը (22 Փետր. 1990):

- Պրոնքէ մետալ մը՝ «Հ.Մ.Լ.Մ. Արարատ հայ արխներու լնկ» գրութեամբ:

- «Հ.Մ.Լ.Մ. Արարատ»ի կրծքանշաններ:

- Հ.Մ.Լ.Մ.-ի 85-ամեակին նուիրուած արծաթէ մետալ (1918-2003):

- «Հ.Մ.Լ.Մ. Արարատ Գահիրէ 1914» գրութեամբ ոսկէ մետալ:

- Աղեքսանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-«Կամք»ի 75-ամեակին նուիրուած փորթքլէ (1987):

- Աղեքսանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-«Կամք» մարզական ակումբի փորթքլէ:

- Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի երեք փորթքլէներ (անթուակիր):

- Հ.Մ.Լ.Մ. Հալէպի պասքեթպոլի նշանով փորթքլէ:

Շնորհակալութիւն եղբ. տոքթ. Սուրէն Պայրամեանին՝ իր օրինակելի նախաճենութեան համար: Կ' արժէ, որ օրինակելի վարակիչ դառնայ բոլոր անոնց, որոնք կը ափափաքին պատմական արժէքաւոր նիւթերով հարստացնել միութեան թանգարանը, կենդանի վկան՝ Հ.Մ.Լ.Մ.-ի 106 տարւան հարուստ անցեալին ու վաստակին:



ԴՐԻՍԱՀԱՅ ԹԵՆԻՍԻՆ
ԿԱՐՔՆ ԽԱԶԱՆՈՎ

